

— Բ Ր Ո Ն Ի Կ —

ՄԱՀ ՖՕՐԷՆԻ.— Իր մեծ արձանագործ Պուրաէլէն յետոյ, Ֆրանսա կորսնցուց իր մեծ գծագրիչ Ֆորէնը:

Հանձարեղ Տօմիէին արժանաւոր յաջորդն էր ան, «իւր ժամանակին մեծագոյն մատիտը» ինչպէս անուանեց զայն Մօրիս Պառէս: Մարդկային նենգութեանց, վայրագութեանց, ծիծաղելի կամ զրուելի դձձութեանց խորաթափանց եւ անողոք դիտող ու դատող, ան հօր երգիծարան — քրոնիկագիր պատկերահանը եղաւ իր շրջանին՝ այն խիտ, կուռ ու լեղի էջերու շարքերուն մէջ որով խարանեց իր օրերու բարքերուն, դէպքերուն ու դէմքերուն մէջ ինչ որ կը տեսնէր տեղի, ախտափարակ ու գրոնէիկ: Իրմէ կը մնան իւզաների ու ջրաների նկարներ ալ, սրոնցմէ ոմանք կը հաւասարին Տրկայի գործերուն, կը մօտենան հսկայ Տօմիէի նկարչական էջերուն. բայց իր արտագրութեանց մէջ՝ տիրող տարրը, գծագրութիւնն է, եւ իր նկարներուն մէջ իսկ յաճախ գծագրութիւնն է որ կ'իշխէ, եւ դոյները, ժուժկալ, մարած, խուլ, բնկերացում մըն են գծագրութեան, անոր միջոցով կը կազմեն: Պարզուած, խտացած, համազրուած քանի մը դձերով դէմքի մը, տեսարանի մը էականը տալու իր եղանակը, զոր կազմելու համար ճափոնցի հին վարպետ գծագրիչներու օրինակէն օգտուած էր կարծեմ, հիանալի էր եւ իր հաւասարը չունէր Ֆրանսայի մէջ: Հեղնարան — քրոնիկագիր գծագրիչներու ճօխ հոյլին մէջ զոր Ֆրանսա ունեցաւ վերջին երեք քառորդ դարու ընթացքին, սկսելով Տօմիէին ու Կափառնիէն, եւ ուր փայլեցան Թուլուզ — Լօթրիք, Վիլէթ, Սթենլին, Քարան ա՛՛ււ, եւ կը փայլին այժմ Ալպէր Ֆէվր ու Սեննեփ, Ֆօրէն ամենէն ինքնատիպներէն մին եղաւ, թերեւս քիչ մը միակերպ, առանց խանդաղատանքի, առանց շնորհի ու երազանքի, դրեթէ միշտ մտայլ ու դաժան, բայց միշտ խորունկ ու ճշ-

մարիտ, Տօմիէին յետոյ՝ հօրապոյնը, եւ մին ամենէն ամբօրէն, լրջօրէն բնականօրէն «արդիական»ներէն, որուն արդիականութիւնը տոգորուած է մարդկային մշտատեւ նշանակութեամբ մը:

Իր մատիտը անգամ մը դպաւ նաեւ մեր ողբերգութեան: Անմոռանալի էջ մըն է այն, ուր կը ներկայացնէր, պատերազմի ատեն, 1915ի կոտորածներէն յետոյ, միմարէի մը կատարը ելած մարդախոշոշ անբանի դէմքով ջարդարար մը, որ կը նայի վարը դիակներով ծածկուած, հրեհհալ գիւղերու մուխերով պաշարուած ամայի տարածութիւններուն եւ կ'ըսէ «Ա՛լ Հայ չմնաց...»:

Ստեղծագործ ձեռք մըն է որ դադրեցաւ արտագրելէ, եւ Արուեստի բարեկամները՝ աշխարհիս ամէն կողմը՝ ասոր համար սգակից եղան Ֆրանսային:

ՄԱՀ ՕԿԻԻՍԹ ԿՕՎԷՆԻ.— Ֆրանսայի քաղաքական հրապարակագրութեան վարպետներէն մին էր Կօվէն, խղճամիտ, ծանրախոհ հրմուտ, արդարասէր քննող մը եւ դատող մը դէպքերու եւ գործիչներու: Աւելի պատմագիր քան օրագրող, ան՝ միշտ առաջնորդուած քանի մը ախրական ընդհանուր գաղափարներէ ու սկզբունքներէ՝ կը մեկնարանէր, իր պարսաւին կամ ներքողին առարկայ կը դարձնէր ժամանակակից միջազգային կեանքը, ջանալով ըլլալ առարկայական ինչքան հնարաւոր է մարդուն: Անոր խօսքը կշիռ ունէր ոչ միայն Ֆրանսայի, այլ ամբողջ Եւրոպայի քաղաքական շարժանակներուն մէջ: Ժուռնալ տէ Տէպլայի մէջ իր մուտքէն մինչեւ պատերազմին ու հաշտութեան բանակցութեանց շրջանին իր հրատարակած յօդուածներու շարքերը ան ամփոփեց հատորներու մէջ, որոնք այդ ժամանակամիջոցի համաշխարհային քաղաքական կեանքն ուսումնասիրողներուն համար միշտ պիտի մնան լուրջ

ուղեցոյցներ: Առուստրալիոյ մասեր, հմտական գրականութեան մարդիկ, Կովկէնը իրենցմէ համարելով, զայն վեց-եօթ տարի առաջ անդամ ընտրեցին Բարոյական ու Քաղաքական Գիտութեանց Ակադեմիային:

Ան եղաւ այն եւրոպացի մտաւորականներէն որ Արեւելքի հին ու մեծ հարցին մէջ, կեղեքեալ ժողովուրդներուն կողմը բռնեցին: Այդ գիրքը ան ընդգրկած էր, ո՛չ կրօնական տեսակէտով, այլ յանուն արդարութեան, յանուն քաղաքակրթութեան եւ յանուն իր երկրին՝ զոր ա՛յնքան ջերմօրէն կը սիրէր՝ պատւոյն ու լաւ ըմբռնուած շահերուն: Մասնաւորապէս Հայոց ու Յունաց դատին հաւատարիմ բարեկամ մը մնաց մինչև վերջը: Անշահախնդիր, լուրջ, անկեղծ բարեկամ, իմաստուն խորհրդատու: Հաշտութեան խորհրդա-ժողովի աշխատութեանց շրջանին, հայկական Պատուիրակութիւնը անոր մէջ գտաւ անձնուէր եւ ազնիւ աջակից մը, եւ Անկորայի Քրանքօթուրք համաձայնութեան, Բզմիրի եւ Պալսոյ ղէպքերուն ու Կիլիկիոյ պարպուսին առեւն, վերադարձող ու հետզհետէ տիրական դարձող թրքամուսական հոսանքին դէմ, որ պատերազմին մեծագոյն բարոյական ու քաղաքական արդիւնքներէն մին ջնջել կը սպաննար. քաջօրէն մաքանեցաւ: Պարտուեցաւ ան, ու ա՛յնքան դոճաբերութիւններով վասակուած այդ արդիւնքը՝ կարելու որ մեզի համար կսկծալի մասով մը՝ ջնջուեցաւ (ն՞ով գիտէ ո՛րքան ատենուան համար). բայց մենք չենք կրնար երախտագրտութեամբ չպահել միշտ յիշատակն անոնց որ՝ Կովկէնի պէս՝ արդարութեան ու քաղաքակրթութեան դատին հաւատարիմ մնացին:

Փիէր Պէրնիւս, տաղանդաւոր հրատարակագիրը, որ Կովկէնի օգնականն էր վերջերս Տէպլայի մէջ եւ այժմ անոր տեղը զբաւեց հոն արժանաւորապէս, անոր մահուան առթիւ այդ թերթին մէջ հրատարակեց հետեւեալ տողերը որ ոչ միայն արդար ու ճշգրիտ ներքող մըն են հանդուցեալին, այլ որոշ սահմանումը կուտան քաղաքական հրատարակագրի դերին.

«Հրատարակագրութիւնը, ինչպէս ինք զայն կ'ըմբռնէր, ճշմարիտ հանրային պաշտօն մըն է, որ լաւ կատարուելու համար՝ ոչ միայն կը պահանջէ իրողութեանց ծանօթութիւն եւ գանձնք պարզելու տաղանդ, այլ ամենէն առաջ՝

նկարագիր: Բոլոր յատկութիւնները որ հարկաւոր են մեծ հրատարակագիր մը կազմելու համար, կային իր մօտ: Ան ունէր բացասիկ հմտութիւն մը արտաքին գործերուն, իր յղուածները գրուած էին ամուր, ուժեղ, մերթ գրեթէ մերկ, միշտ խորապէս Քրանսական ուժով մը որ զայն կը զանազանէր ամենուն մէջէն: Գալով իր նկարագրին, բոլոր անոնք որ զայն ճանչցած են, նոյն իսկ անոնք որ անոր ընթերցողները եղած են միայն, գիտէին թէ ինչ ամուր միտածք ունէր ան: Արդէն ինքն իսկ իր ուղեգրիւ բանաձեւած է իր սա տողերուն մէջ՝ «Ամէն առթիւ, որոշ գիրք բռնած եմ: Ղեկավար գծերուն հետեւեցայ՝ առանց ո եւ է նկատողութեամբ անոնցմէ չեղելու: Քաղաքական կեանքի ինչպէս սոսկական կեանքի մէջ, պէտք է գիտնալ որոշ գիրք բռնել: Իր համբաւին վնաս չհասցնելու մշտական մտահոգութիւնը գէշ խորհրդատու է հրատարակագրին ինչպէս նախարարին համար: Ինչ ինչ գոհացումներ հայթայթելէ յետոյ, ան վարկաբեկման կը յանդի: Մեր պաշտօնին պատիւը հասարակութեան իրր առաջնորդ ծառայելու մէջ կը կայանայ: Արդ այդ առաջնորդը պէտք է ծանօթ ըլլայ ճամբաներուն եւ անոնցմէ մին ընտրէ: Ընտրելը՝ իր կողմէն ինքնահաւանութիւն չէ, արհեստն ի գործ գնել է»: Այդ առաջնորդը զոր կ'ուզէր ըլլալ, Կովկէն եղաւ առանց տկարութեան եւ առանց զիջումի: Իր գործին ամբողջութեանը մէջ, իր պարտականութեան մասին այն բարձր յայցումով զոր ունէր եւ որ զինք կարող պիտի դարձնէր արտաքին գործոց մեծ նախարար մ'ըլլալու, ժամանակակից ղէպքերու մասին սքանչելի ճշգրտութեամբ տեսութիւններ ունեցած է, գիտացած է տիրել իրողութիւններուն, զանոնք իրենց բարդութեան մէջ ընդգրկելու եւ զանոնք իրենց էական տարրերուն վերածել: Այսպէսով ան կարողացած է դառնալ ճշմարիտ առաջնորդ մը:»

ՄԱՀ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԱԼԽԱՍԵԱՆԻ ԵՒ ՄԱՐՏԻՐՈՍ ՏԵՐՊԷՏԵՐԵԱՆԻ.— Յաւով իմացանք յանկարծական մահը, Երեւանի մէջ, Յ. Մալխասեանի, որ գիւղական կեանքէ սիրուն վիպակներ գրած էր. ան վերջին ժամանակներս արտասահմանի թերթերէն ոմանց կը զբոսէր Խորհրդ. Հայաստանի վերաշինական աշխատանքներուն մասին յօդուածներ: Անախիտին զրկած է հայ գիւղական կեանքէ ընդարձակ

վիպակ մը ինչպէս եւ յօդուած մը, որ պիտի հրատարակուին յաջորդ թիւերուն մէջ:

Տէրպէտէրեան, որ նոյնպէս յանկարծական մահով բաժնուեցաւ մեզմէ, գաղութային Հայութեան ամենէն համակրելի ղէմքերէն մէկն էր: Առեւտրական մըն էր, դրական մտքով մարդ մը, որ ունէր նաեւ գաղափարական կեանքի համար ներքին ջերմ յարում մը:

Ծնած Արարիկը, ան իր ուսումն ստացած էր կարնոյ Սանասարեան վարժարանին մէջ, բայց իր բնթերցումներովն է մասնաւորաբար որ ինքզինքը կազմած էր: Գրական գործը որ իր մէջ կը մնայ, կը բազկանայ քննասիրական աշխատութիւններէ: Ատոնցմէ արդէն իսկ հրատարակած էր, պատերազմէն առաջ, Թիֆլիսի Մուրնիկն եւ Իզմիրի Արեւելեան մամուլին մէջ: Իր կարեւորագոյն արտադրութիւնները այս վերջին տարիներուն է որ երեւցան, Պատմընի Հայրենիք մամագրին մէջ, Այնշիթայի տեսութեան, Գնչուներու մասին ինչպէս եւ Յիսուսի ոչ թէ պատմական անձնաւորութիւն մը, այլ հրեայ խանդավառ մեսիայականներու երեւակայութեան մէջ կազմուած ու զարգացած գաղափարական անձնաւորութիւն մը եղած ըլլալուն փափուկ, վիճելի բայց մեծապէս շահեկան թէզիս վրայ, զոր Ֆրանսայի մէջ Տօքթ. Քուչու պաշտպանած է ընդարձակ ուսումնասիրութեամբ մը: Պատրաստ ունէր իսլամական կրօնքի եւ քաղաքակրթութեան վրայ ստուար աշխատութիւն մը, որ անչուշտ լոյս պիտի տեսնէ հանդէսի մը մէջ կամ զրքի ձեռով. եւ սկսած էր Հնդկաստանի կրօնքներուն մասին ուսումնասիրութիւն մը, զոր անակնկալօրէն վերահաս մահը թոյլ չէ տուեր աւարտել: Խընամքով պատրաստուած, յատկ ու վաշխուչ սճով մը գրուած գործեր են ատոնք, որ, որ մը քանի մը հատորներու մէջ ամփոփուած, պիտի պահպանեն հեղինակին անունը՝ իրր բարձր հարցերու քննութեան հետամուտ հայ մտաւորականի մը անունը: Ան մասնակցութիւն ունեցաւ նաեւ հանրային գործունէութեան: Անգամ էր Դաշնակցական կուսակցութեան: 1912ին Փարիզ կայացած ազգային մեծ Համագումարին եկած էր իրր Ռուսմանիոյ Հայոց պատուիրակ, եւ այնուհետեւ այտեղ հաստատուեցաւ. Համագումարին մէջ, ամենքին համակրութիւնը գրաւած էր իր ազնիւ բնաւորութեամբ, խօսելու եւ գործելու չափաւոր եւ

ուղղամտ եղանակով: Հ.Հ.Պատուիրակութեան գործակցեցաւ իրր խորհրդական՝ հաշտութեան բանակցութեանց շրջանին: Ազգասէր Հայ մը ամէն բանէ առաջ, կուսակցական մոլեռանդութենէ զերծ, ան առաջին օրէն անգամ մը եւ ջերմ բարեկամ մը եղած էր նաեւ Բարեգործականին, Ռուսմանիոյ մէջ անոր տարածման աշխատած էր. ետանդով ու մինչեւ մահը հաւատարիմ բարեկամ մը մնաց անոր, համոզուած ըլլալով թէ ազգանուէր քաղաքական կուսակցութեանց կողքին այդ ազգապահպան բարեսիրական անկուսակցական կազմակերպութիւնը իր ուրոյն եւ օգտակար դերն ունեցած է եւ պիտի միշտ ունենայ կատարելու: Ես զինքը կ'անուանէի «լաւ տիպի Դաշնակցական», եւ այդ բացատրութիւնը զոր «յոռեզոյն տիպի»ներէն մին հեղնութեան աւարկայ դարձուցեր էր անոր մահուան աթիւ գրուած յօդուածի մը մէջ, անվիճելիօրէն ճիշդ էր: Եթէ Դաշնակցութեան բոլոր զեկամարները Տէրպէտէրեանի պէս մարդիկ ըլլային, անոր գործելու եղանակը անտարակոյս տարբեր ու լաւագոյն կ'ըլլար:

Առողջ միտք մըն էր ան, մաքուր նկարագիր մը, իր ազգին բնաւոր մէկ զաւակը, եւ պատուական ընկեր մը իր բարեկամներուն համար, որոնցմէ էի եւ ես: Խոր վիշտ պատճառեց ինծի վաղամամ անհետացումը այդ ազնուական ու սիրելի հայ ղէմքին:



ՅՈՐԵԼԵԱՆՆԵՐ. — Այս վերջերս, մենք ունեցանք արտասահմանի մէջ Բարեգործականի քսանհինգամեակի տօնախմբումը, Հայաստանի մէջ՝ Նար-Դոս եւ Գերեմիկ Գեմիրջեան զբաղէտներուն յորեկանը, ու արտասահմանի Հայութիւնը միահաղոյն մասնակցեցաւ օտար մեծ ղէմքի մը, Ռուսմանիոյ այժմեան մտաւորական եւ քաղաքական հօրապոյն անձնաւորութեան եւ մեր ժողովրդի ազնուագոյն բարեկամներէն միոյն, փրօֆ. Նիքոլայ Եօրկայի յորեկանին:

Բարեգործականի յորեկանը մեր բոլոր գաղութներուն մէջ տօնուեցաւ յարգանքով ու ողբերգութեամբ, եւ այդ հանդիսութեանց իրենց մասնակցութիւնը բերին խորհր. Հայաստանի կառավարութիւնը իր շնորհաւորական հեռագրով եւ Էջմիածնի Մայր-Աթոռը իր օրհնութեան կոնդակով: Ատիկա երախտագիտութեան բնական հարկ մըն էր որ կը մատուցուէր

Հայուն որ դայն ստեղծեց եւ առ յաւէտ կենդանի ու գործօն մնայու կարող դարձուց: Միայն Դաշնակցութիւնն է որ, թէպէտ Փիլիքապէս իր պատուիրակներուն ներկայութեամբ՝ այդ հանդիսութեանց մասնակցեցաւ, հոգեպէս բացակայ եւ նոյն իսկ ներհակ յայտնուեցաւ իր մամուլին մէջ, ուր երեւցան յօդուածներ այդ կազմակերպութենէն հայ ժողովուրդին ու եւ է օգուտ եկած բլլալը հերքելու ճիշդնող . . . : Բարեգործականը անթերի չէ եղած, և չէ այժմ ալ. ունի իր թերութիւնները, իր պակասները, իր սխալները, եւ պէտք է անշուշտ ինչպէս կ'ընեն ատրիա Ռամկ. Ազատական և չէզոք թերթեր — քննադատել զայն, անոր թերութիւնները ցոյց տալ, սպակամներն ի վեր հանել, թելադրութիւններ ներկայացնել անոր, այժմեան բողէին ամենէն աւելի հրամայականօրէն պահանջուած գործերը մասնանիչ բնել: Այդպիսի թելադրանքներ և քննադատութիւններ ներկայացուցած եմ եւ ինքս թէ՛ տարիներէ ի վեր մամուլի մէջ և թէ՛ Փրօփականտի Յանձնաժողովին միջոցաւ ինչքան ատեն որ այդ Յանձնաժողովը գոյութիւն ունեցաւ. այդպիսի թելադրանքներ ու քննադատութիւններ Բարեգործականի կեզր. վարչութեան ներկայացուցած են իր Մասնաճիւղերէն շատեր, ամենահին անդամներէն ոմանք, նոյն իսկ հիմնադիր անդամներ (25ամեակի ոսկեմատեանին համար զրկուած գրութեանց մէջ) . բայց այս բոլորը՝ բարեկամական ոգւով, այդ կազմակերպութեան կատարելագործութիւն ու աւելի ևս ազդին օգտակար դասնայր նպատակ ունենալով: Սխտեմական տրացումը քննադատութիւն չէ:

Այդ մաղձալից յօդուածներուն մէջ առաջին մրցանակը կարելի է տալ Պ. Սիմոն Վրացեանի յօդուածաւարքին: Այդ յօդուածները վերլուծել և անոնց մէջ տարամերթօրէն տիրող թշնամական ոգին, անբարոյսութիւնը և նախանձակէզ կատարութիւնը, իրողութիւնները շարափոխելու մշտական ձգտումը հոս ցոյց տալ աւելորդ կը նկատեմ: Վստահ եմ որ սեւէ մէկը — նոյն իսկ ողջամիտ դաշնակցական մրցանակ կարգալով սիրտխառնուք միայն զգացած է: Պիտի վեր առնեմ միայն Փրայ մը — ուր իմ անունս ալ խառնեղէ՛՛ անխելք ու անխո՛հեմ կերպով — որովհետեւ այդ միակ Փրայը արդէն կը բաւէ գրողին անուղղամտութեան շափր տալու. «Ողին չէ միայն, գործով ալ Բարեգործականը

հաղաղաշնակցական կազմակերպութիւն մըն է. այդ բոլոր Մալգեանները, այդ Զօպանեանը, այդ Քիւրքճեանը, Բարեգործականի ոտճիկներով ու հովանաւորութեան տակ կազմակերպուած հաղաղաշնակցական աշխատանք կը կատարեն»: Պ. Վրացեան շատ լաւ գիտէ որ նախ՝ եւ Բարեգործականի ոտճիկաւոր պաշտօնեայ երբեք չեմ եղած. եղած եմ, անոր հիմնուելէն իսկ առաջ, այդպիսի կազմակերպութեան մը ստեղծուելուն պէտքը ցոյց տուող մը՝ Անահիտի մէջ առնուով երեւցած մէկէ աւելի յօդուածներով. եղած եմ անոր բարեկամ մը՝ հիմնուած օրէն ի վեր, և Պօղոս փաշայի խնդրանքով փոքրիկ աշխատակցութիւն մը տուած եմ Փրօփականտի Յանձնաժողովին, որ, Պ. Վրացեան գիտէ, գոյութիւն չունի տարիէ մը ի վեր: Պ. Վրացեան գիտէ մանաւանդ որ Դաշնակցութեան գործելու սխալ մեթոտները քննադատել սկսած եմ 1899ին, Անահիտի Ա. տարուան Գ. թիւէն սկսեալ, ուրեմն Բարեգործականի հիմնուելէն 7 տարի առաջ և անկից ի վեր շարունակած եմ այդ քննադատի դիրքին մէջ մնալ, քանի որ Դաշնակցութիւնը յամտած է ցարդ կառչած մնալ իր սխալ մեթոտներուն, ատանց ատոր համար ու եւ կազմակերպութենէ թելադրութիւն կամ խորհուրդ ստանալու պէտք ունենալու: Պ. Վրացեան գիտէ թէ Ռամկ. Ազատական կուսակցութիւնը՝ հաւաքարար, եւ իր բոլոր անդամները անհատարար, Բարեգործականին հիմնուելէն շատ առաջ, սկսած են քննադատել Դաշնակցութիւնը. և ի՛նչքան իրողութիւնները, զէպքերը, տարիներէ ի վեր՝ իրաւունք տրուած են այդ քննադատութեանց . . . Պ. Վրացեան գիտէ նաեւ որ Ռ. Ա. կուսակցութիւնը կը գնահատէ եւ իր կը խրախուսէ Բարեգործականը, ամենայն անշահախնդրութեամբ, նոյն իսկ կարծուածէն աւելի մեծ զոհարարութեամբ, միմիայն որովհետեւ դայն կը համարի ազդին օգտակար կազմակերպութիւն մը, և ոչ միայն «անոր հովանաւորութեան տակ» երբեք սեւէ գործ չի կատարած, այլ իր մամուլով 25 տարիէ ի վեր դայն Դաշնակցութեան մեթոտիկ ու անվերջ յարձակմանց զէմ պաշտպանելով, անոր ներկայացնելով ազօգուտ թելադրութիւններ, անտարրերներու մէջ համակրութիւն արթնցնելով զէպ ի ան, անոր տարածման ու զարգացման մեծապէս նպատած է: Սահակ և Բարզէն կաթողիկոսները որ մեր ժողո-

վրդին այնքան ջերմ կոչ մը ուղղեցին ի նըպաստ Բարեգործականին՝ անոր յորեկանին ստիժիւ, Ռամկ. Ազատակա՞ն են միթէ, կամ ուճի՞կ կը ստանան Բարեգործականէն: Աւինքն իսկ Պ. Վրացեան որ այդքան Փանատիկոսութեամբ կը պաշտպանէ Դաշնակցութիւնը, երկար տարիներէ ի վեր անոր ուճիկովն ապրեւո՞ւն համար է միթէ որ կ'ընէ ատիկա: Աստնք ամենազոռնիկ ձեւեր են հանրային գործունէութեան, եւ այդ կարգի «քննադատական»ներ զիրենք հրատարակողին միայն կը վնասեն:

Նար-Դոսի 45ամեայ եւ Դերենիկ Դեմիրջեանի 35ամեայ դրական գործունէութեան յորեկանները որ կատարուեցան վերջերս՝ Երեւան եւ Թիֆլիս, Երիվանդապէի յորեկանէն յետոյ, բերկրառիթ երևույթներ են, խորհրդային ուճիկին պատուարեր, եւ կրնան մեզ միտնարել վրացեանական — փոքրագութեանց տխուր տեսարանէն: Մեր կովկասեան թղթակիցը մեզի զրկած է այդ զեղեցիկ հանդիսութեանց հակիրճ ամփոփում մը, զոր այս թիւին մէջ կը գտնեն մեր ընթերցողները: Նար-Դոս հայ իրապաշտ վէպին մեծագոյն վարպետն է Արեւելահայոց մէջ, Երիվանդապէն յետոյ, եւ քանի մը տարիէ ի վեր յայտնուած Բագունցին հետ. Դեմիրջեան, բանաստեղծ, թատերադիր, վիպող, գրական ինքնուրոյն ու այլազան գործ մը արտադրած է: Երկուքն ալ իրենց տաղանդը արդէն սպասուցած էին պատերազմէն առաջ, թէ եւ զժրողարար կովկասէն դուրս, մանաւանդ Նար-Դոս, շատ քիչ կարգացուած են եւ ընդհանրապէս անունով միայն ծանօթ: Խրէթիմին հաստատուելէն ի վեր, Նար-Դոս որ իր կարեւորագոյն գործերը գրած է ատկից առաջ, քիչ արտադրած է, բայց այժմ իր գործերու ամբողջական հաւաքածուն նոր տպագրութեամբ կը հրատարակուի: Դեմիրջեան՝ շատ բան արտադրեց վերջին տասը տարիներուն ընթացքին, Քաջ Նազար երգիծախաղը, վիպակներ, վէպեր, եւն: Երկուքն ալ, թէ եւ ոչ համայնափար, զիրենք առաջին րոպէէն բարեկամ եւ համակրող ցոյց տուած են նոր ըժիմին, որովհետեւ Նար-Դոսի վէպերը արդէն կ'ընէ քննադատութիւն մըն էին պուրժուական ընկերութեան, պատկերացում մը մարդկային անարդարութեանց, կեղեքմանց, շահագործմանց. Դեմիրջեան ունէր յեղափոխական խառ-

նուածք մը, եւ անոր մտայնութիւնը հեղահեղ կը դիմէ իր նոր գործերուն մէջ զէպ ի համայնափարութիւն. երկուքն ալ եղած են ու կը մնան միշտ արուեստագէտներ, իրենց աշխարհայեացքները զուտ դրական գործերու մէջ արտայայտող եւ ո՛չ կուսակցական փրօփականաբանագրութիւլ եւ անկենդան քարոզներու մէջ: Եւ ասոր համար հասկանալի է որ համակրանքը վայելին թէ՛ զեղասէր անկախ մտքերու եւ թէ՛ մարքսեան կամ պարզապէս յեղափոխաշունչ կուսակցական մտքերու: Կը ցաւիմ որ չեմ կրնար այս քրոնիկին մէջ աւելի ծանրանալ այդ երկու թանկագին հայ դրագէտներու գործին վրայ, որովհետեւ ձեռքի տակ չունիմ Նար-Դոսի ոչ մէկ զիրքը, իսկ Դեմիրջեանէն հանդէսներու մէջ վերջերս երեւցած կտորներէն դատ՝ ոչ մէկը իր զրքերէն, եւ արտասահմանի մէջ գտնուող գտնել անհնար է, իսկ Հայաստանէն գտնուող բերել տալու համար պէտք է քանի մը տարի սիրտ հատցնել (Պորհր. Հայաստանի դրական հրատարակութեանց արտասահման տարածման պէտքին, որուն վրայ այնքան ատենէ ի վեր ուշադրութիւն կը հրաւրենք, դահացում տրուեցաւ վերջերս, բայց քիչ չափազանց քիչ, եւ ցանկալի է որ այդ մեծ պակասը լրացուի մեթոտիկ, լիակատար ու անուշահամ կերպով): Կը ցաւիմ նաեւ որ Նար-Դոսի եւ Դեմիրջեանի պէս դրագէտներու՝ որ ամբողջ Հայութեան մտաւոր կեանքի սրտերէն են՝ յորեկանին մասնակցելու ո եւ է հնարաւորութիւն շտրուեցաւ արտասահմանի հայ գաղութներուն: Ինչ որ է՛ն առաջ պէտք է տեսնել ու զնահատել այդ հանդիսութեանց մէջ, միահամուռ յարգանքի ու սիրոյ արտայայտութիւնն է Հայաստանի եւ ամբողջ կովկասի հայ ազգայնակութեան ու Հայաստանի կառավարութեան ու բոլոր մշակութային եւ այլ կարգապահութեանց՝ ցեղին մտաւոր ու զեղարուեստական գործին վաստակաւորներուն հանդէպ, ու նաեւ կովկասեան դրացի ու դաշնակից ժողովուրդներու եւ նոյն իսկ համախորհրդային Միութեան անդամակից այլ ազգերու եղբայրական մեծարանքի ցոյցերը այդ Միութեան մէկ անդամն եղող ազգի մը մշակութային վարպետներուն հանդէպ: Պատերազմէն առաջ, կովկասի մէջ կատարուած սեւէ յորեկան չէ տնկցած այս նկարագիրը, որ թէ՛ իր մտաւոր գործիչին բերուած հզօր ու ազնիւ խրատախոյս, եւ թէ՛ իր դրացի կամ դաշնակից

ազգերու եւ անոնց մշակոյթներուն միջեւ համերաշխութեան, փոխադարձ ճանաչման եւ պնասատման ու փոխադարձ օգնութեան երեւոյթ, մեծապէս գոյվելի է եւ նոր բէթիմին գրական լաւագոյն գծերէն մին կը կազմէ: Իսկ այն հոգածութիւնն ու պաշտպանութիւնը զոր կառավարութիւնը կանոնաւոր ու յարատեւ կերպով կ'ընծայէ տաղանդաւոր գրողէտներու, գիտուններու, արուեստագէտներու, իրեն նոյն իսկ մօտեցող ոչինչ ունէր մեր կեանքին մէջ նոր բէթիմին հաստատումէն առաջ, եւ ոչինչ ունի այժմ ալ մեր արտասահմանեան հանրային կեանքին մէջ: Ի՞նչքան գուրգուրազին խնամքով կառավարութիւնը պաշարեց այլևոր Շիրվանդազէն երբ վերջերս ծանր հիւանդ ինկուան, եւ Երեւանի Պետական Հիւանդանոցին բրթիկները յաջողեցան — մեր ամենուս ուրախութեան համար — մահուրնէ ազատել յառաջացեալ տարիքի մը մէջ այդպիսի վտանգաւոր հիւանդութենէ մը բռնուած մեր մէկ թանկագին հայրենակիցը: Ի՞նչ բրին մեր Պոլսոյ երկու Պատրիարքարանները երբ Աղամեանի, Պարոնեանի պէս հոյակապ տաղանդով Հայեր հիւանդ ինկան, Պոլսոյ սուսական հիւանդանոցն է որ Աղամեանը պատասպարեց մինչեւ մահը, Պարոնեան թոքախտէն մահեցաւ՝ միսմիւնակ, աղքատ, ամենքէն լքուած: Ի՞նչ ըրին տասը տարիէ ի վեր կոմիտաս վարդապետի պէս բազմաբախտ մտաւորականի մը համար որ հիւանդ է, մեր եկեղեցական իշխանութիւնները:

Գիտեմ — եւ երբեք չեմ ծածկած հարցին այդ կողմը — որ խորհր. բէթիմի տակ մտաւորականներու տրուած այդ յարգանքն ու օգնութիւնը պայմանաւոր են. կը յարգուին եւ օգնութիւն կը ստանան այն գիտուններն ու արուեստագէտները որ եթէ ոչ համամիտ գէթ համակիր են նոր բէթիմին, կամ այն գրողէտներ որ տիրող սղոյն համաձայն գործը կ'արտագրեն, կամ գէթ անոր չհակասող, անոր մօտեցող գործեր: Մտածման ու արուեստի լիակատար պաշտութիւն գոյութիւն չունի խորհր. բէթիմի տակ, — ինչպէս գոյութիւն չունէր քրիստոնէական կեանքի տիրապետութեան առաջին տարիներուն: Եկեղեցւոյ Հայրերը՝ միթէ կը խրախուսէին հեթանոս սղոյն ու ճաշակով արտադրուած գործեր. անշուշտ ո՛չ: Մտաւոր կեանքի մէջ տարամերթ ուղղութեան մը տիրութեամբ տիրապետման այդպիսի

չըջանները ժամանակաւոր եղած են միշտ, բայց նաեւ պէտք է խոստովանիլ որ այդ չըջաններէն իւրաքանչիւրը մարդկային մօքին ու գեղեցկագիտութեան վերանորոգում մը առաջ բերած է: Մտաւոր պատմութեան շրջանը կը հասնի օր մը: Այս այժմ, այդ խորունկ ու միահամուռ յարգանքի մղումը՝ մտաւոր վաստակին հանդէպ, — ինչպէս եւ դպրոցներու բազմացումը, «անդրագիտութեան» բացարձակ բարձման համար թափուած ուժեղ ու մեթոտիկ ճիգերը, — ամբողջ Հայութեան բարոյական կազմուածքը զօրացնող, թարմացնող, բարձրացնող օրհնելի գործ մըն են. ու երկեր որ այս վերջին շրջանին երեւան եկան, ինչպէս Շիրվանդազէի կեանքի բովիցին սրանչելի նոր շարքը, ինչպէս Չարենցի Էպիֆանի լուսարացը, Նսրենցի բանաստեղծութիւնները, Բագունցի վէպերը, Նար-Դոսի եւ Դեմիրջեանի նորագոյն գործերը, մեր ազգային գրականութիւնը ճոխացնող մնայուն արժէքով բարձր արտագրութիւններ են, եւ պուշկեւիկ ըլլալու պէտք չկայ տոննց գեղեցկագիտական արժէքը պնասատելու համար:

Արտփոյսոյ եւ նշանակալից նկարագիր ունեցող ուրիշ յորելեան մը, որ ծրագրուած է, հարիւրամեակի տօնն է Պոլսոյ մեր Ազգային Հիւանդանոցին: Մարդասիրական այս մեծ հաստատութիւնը զոր հիմնած է մեր ամենէն իսկական բարեբարներէն մին՝ Պէղծեան Ամիրայ, եւ զոր Պոլսոյ Հայութիւնը պահպանած ու զարգացուցած է գուրգուրանքով, ամբողջ ազգին պատկանող, ամբողջ ազգին պատիւ բերող պատկանելի գործ մըն է. ան մէկ դարէ ի վեր՝ Ազգին մէկ Տունը եղած է, հոն պատասպարուած են հազարաւոր թշուառ հիւանդ Հայեր, ամէն տեղէ եկած, ու մեծ մասամբ՝ դարիպներ, Հայաստանցիներ: Յորելեանը նպատակ ունի պատուել Պէղծեանի ինչպէս եւ անոր գործը շարունակող ու յառաջացնող ուրիշ բարեգործ Հայերու յիշատակը եւ այդ հաստատութեան զօրացման համար այդ առթիւ հայ ժողովրդի օգնութիւնն ստանալ: Այդ պարտականութեան պէտք է մասնակցին ոչ միայն թուրքիա գտնուող Հայերը, այլ արտասահմանի մեր բոլոր հայրենակիցները:

Նիքօլա Եօրկա սուսէն ազգին մեծագոյն գաւակներէն մին է, բազմադիմի ձիրքերով օժ-

տուած, անսպաս կորստով լի, հօր անձնաւորութիւն մը, որ իր ամբողջ կեանքին մէջ եղած է ախար մը դաղափարապաշտ ժողովրդանրէկէր գործիչի: Ուսուցիչ, գրագէտ, բանասէր, կուսակցութեան պետ, հրապառ եւ իմաստուն հայրենասիրութեամբ մը տողորուած քաղաքական գործիչ, ան խոշոր ու բարերար գեր մը կատարեց իր ժողովուրդին մտաւորական ու քաղաքական կեանքին մէջ, եւ անոր վարկը բարձրացուց ամբողջ Եւրոպայի մէջ, ուր, իրր թղթակից անգամ մէկէ աւելի Ակադեմիանրու եւ բանասիրական ընկերութեանց կամ իրր դատախօս համալսարաններու, հանրածանօթ եւ խորագէտ յարգուած դէմք մըն է: Իր գործերը, որոնց մէջ կարեւորագոյն տեղը կը բռնեն իր երկրին պատմութեան ու մշակոյթին նուիրուած աշխատութիւններ, ամբողջ մատենադարան մը կը կազմեն: Թաղաւորը զինք վերջերս հրատարակեց կառավարութեան գլուխն անցնելու, եւ ան փայլուն կերպով ապացուցանելու վրայ է որ, եթէ բոլոր մտաւորականները միշտ յարմարագոյն անձերը չեն երկրի մը քաղաքականութիւնը վարելու, անոնցմէ ոմանք մերթ կրնան գաղափարապաշտ թոխներու միացնել զբաւական ոգի ու վարչական կարողութիւններ եւ հասարակ քաղաքագէտներէ շատ աւելի յաւ կը կատարեն այդ փափուկ ու դժուար գերը: Բարձր մաքուի, ուժեղ նկարագրով ու մաքուր սրտով այդ անձնաւորութեան ծննդեան վաթսունամեակը տօնեց վերջերս բովանդակ ուսմէն ժողովուրդը արտասովոր շուքով ու խանդավառութեամբ: Այդ յոբելեանին ջերմ ու լայն մասնակցութիւն մը բերաւ նաեւ արտասահմանի Հայութիւնը իր գրեթէ բոլոր եկեղեցական, քաղաքական, մշակութային կազմակերպութիւններով, որովհետեւ Եօրկա իր բովանդակ կեանքին մէջ եղած է եւ է այսօր աւելի քան երբեք հայ ժողովուրդի գիտակից ու հաւատարիմ բարեկամ մը, ճշմարիտ «հայասէր» մը:

«Հայասէր» անունը արուած է շատ մը օտարներու, անխորի. պէտք է ստեղծել զանազանութիւն մը զննել. կարելի է երեք խումբի բաժնել զանոնք. Ա. այն օտարները որ մեր դատով գրադած են անձնական շահու համար, կամ իրենց երկրին շահը միայն ի նկատի ունենալով եւ որոնց «հայասիրութիւնը» եղած է մակերեսային, անհարադատ, խախուտ, ժամանակաւոր. ատոնք հայասէր երբեք չեն ե-

ղած, եւ յաճախ աւելի վնաս բերած են մեզի քան օգուտ. Բ. այն օտար մտաւորական կամ քաղաքական գործիչները որ մեր հալածուած, կեղեքուած ու անիրաւուած ցեղին դատին մօտեցած են եւ յանուն մարդասիրութեան, յանուն իրաւունքի, անկեղծութեամբ եւ անշահախնդրութեամբ պաշտպանած են զայն, որոչ բոլորի մը կամ շարունակաբար, ինչպէս Կլաւտիոս մը, Քլեմանտո մը, Ռոշֆոր մը, Ժորժէ մը, Պերար մը, Փրեսանտէ մը, Կովէն մը, Լուցաթիթի մը, Թաքէ Եօնէսքու մը, եւ ասոնց պէս ուրիշներ. բուն հայասէրը ատոնք ալ չեն, արդարասէր աղնի գործիչներ են ատոնք, որ բռնաւորին եւ կեղեքուածին միջեւ կեղեքուածին կողմն է որ կը բռնեն վճռականապէս եւ անոր դատը ջերմօրէն կը պաշտպանեն. Գ. այն օտար անձնաւորութիւնները որ ոչ միայն մեր դատը, այլ մեր ժողովուրդը ուղած են ճանչնալ իր պատմութեամբ, իր մշակոյթով եւ զայն իր քաղաքակրթական արժէքին եւ իր պատմական գերին մէջ ճանչնալով, յարգանքով ու սիրով լի բարեկամութիւն մը նուիրած են անոր, ինչպէս Պրայս մը, Մօրկան մը, Շլէտն-պէրթէ մը, Քոչէն մը, Անաթոլ Ֆրանս մը, Քիլյար մը, Մեյէէ մը, Մաքլեր մը, արբայ Մարիիւս մը, Ստշիգովսկի մը, Լեփսիուս մը, Մարր մը, Մարբուարթ մը. ասոնք իրական հայասէրներ եղած են, որոնց բարեկամութիւնը եղած է խորունկ ու մշտատեւ եւ ամեն կերպով մեզի համար բեղմնաւոր ու օգտաբեր. ատոնք մեր զէչ ճանչցուած, գրպարուած ժողովուրդին պատիւը պաշտպանած ու վարկը բարձրացուցած են ամբողջ աշխարհի մէջ ու մեր իսկ ինքնաճանաչման նպատակով են հօգրապէս: Եօրկա այս վերջին շարքին պատկանողներէն մին է ու մեծագոյններէն: Իր աշխատութիւնները՝ ուսմաներէն ու Փրանսերէն՝ Ռուսմանիոյ պատմութեան, քաղաքակրթութեան, արուեստին, առեւտուրին մէջ հայ տարրին կատարած գերին վրայ, հայ ցեղի պատմութեան ու մշակոյթին վրայ, եւ խաչակրութեանց շրջանին Կիլիկիոյ հայ իշխանութեան կատարած գործին վրայ (գոր ցոյց տուաւ աւելի մեծ քան ինչ որ կը կարծուէր ցարդ), կարեւոր նպատակ մըն են պատմութեան մէջ մեր ցեղին տեղը ճշգրտելու նուիրուած աշխատանքներուն: Ու յայտնի է ամենու թէ ի՞նչ հօր ու լայնամիտ աջակցութիւն կը բերէ ան՝ այս վերջին տարիներուն մանաւանդ՝ Ռուսմանիոյ

հայ գաղութին մէջ արդաւոյն մշակոյթի պահպանման, հայ քաղաքակրթութեան ուսումնասիրման ձգտող ճիւղերուն: Այլ պիտի ճշմարտութեամբ մը, հայ ժողովուրդը պարտաւոր էր իր երախտագիտութիւնը յայտնել սրտագին ջերմութեամբ, եւ մեր ժողովուրդը այս պարտքը լիովին կատարեց:

Սպանիոյ գահընկէց թագաւորը, Ալֆոնս ԺԳ., որուն՝ 1915ի սեւ օրերուն՝ Դանիէլ Վարուժանը աղատելու համար կատարած ջանքերը կը յիշատակէ «Արինճ» Մուրառ-Ռափայէլեան նախկին սանուց Միութեան ամսագրերի Տեղեկատուին վերջին թիւին մէջ, «հայասէր» մը չէր: Ան պնտասիրտ մարդ մըն էր, որ պատերազմի ընթացքին իրապէս ասպետական ոգի մը ցոյց տուաւ: Իր երկիրը չէզոք մընաց այդ փոթորիկի միջոցին, թէեւ սպանիացի ժողովուրդին մէջ զերմանասէրները աւելի բազմաթիւ եղան. թագաւորին զգացումները աւելի մօտիկ էին Համաձայնութեան երկիրներու ժողովուրդներուն, բայց ճիշդ չէ կարծեմ թէ «բարեկամական ընթացքի յայտ բերաւ, ինչպէս կը գրէ «Արինճ», Դանիակիցներու հանդէպ»: Զօրքեզի չէզոքութիւն պահեց. բայց կատարեց զեր մը բարձրօրէն եւ անկողմնակալօրէն ժարդասիրական, ոչ թէ հոգածու գանուելով «իր ուշադրութեան յանձնուած նոյն իսկ անհատական գէպերու», այլ կանոնաւորապէս, յարտուելօրէն, պատերազմին մինչեւ վերջը զբաղելով այն հարիւրաւոր դիմումներով զոր իր մօտ կ'ընէին ընդգիծամարտ երկու կողմերէն ընտանիքներ՝ տեղեկութիւններ ուղիւ համար իրենց գերի բռնուած գաւակներուն կամ ազգականներուն մասին, որոնցմէ ունէ լուր չունէին: Բազմաթիւ քարտուղարներով գիւանասուն մը հաստատած էր, որ կը ստանար այդ կարգի նամակները, կը գրէր ուր որ պէտք էր, կ'իմանար գերի ինկած զինուորին գանուած տեղը՝ եթէ սղջ էր ան, կը հաղորդէր այդ հասցէն անոր ընտանիքին, տեղեկութիւն կուտար անոր ասողջական վիճակի մասին, ընտանիքէն անոր զրկուած նամակ, իրեղէններ, նուէրներ, ուտեստ, եւայլն կը հասցնէր տեղը:

Ալֆոնս ԺԳ. զբաղեցաւ նաեւ իթիւհատի կառավարութեան հրամանով մահացու աքսորի մը զրկուած հայ մտաւորականներով: «Արինճ» կը պատմէ՝ շահեկան մանրամասնութիւններով՝ այն ետանդուն ջանքերը զոր Սպա-

նիոյ պոլսական զեապանը թափեր է իր վեհապետին հրամանով՝ Վարուժանը փրկելու համար եւ որ սակայն բաղխեր են ոճրագործ կառավարութեան ստութեամբ սքոզեայ անդրդուելի շիամութեան: Աւելի քան հաւանական է որ Սպանիոյ զեապանը զբաղած է ոչ միայն Վարուժանով, այլ եւ աքսորի զրկուած մեր միւս մեծ մտաւորականներով: «Արինճ» կը հարցնէ թէ ս՞ով է արդեօք Սպանիոյ վեհապետին տուեր Վարուժանի անունը: Մէկէ աւելի զիմումներ պէտք է եղած ըլլան. ես գոնէ ասանցմէ մէկը որոշ գիտեմ. զեա պահած ունիմ պատճէնը այն ինդրագրին զոր այդ օրերուն մեղի հասնող լուրերուն առթամ ժգճաւանջային անձկութեան մէջ՝ ուղղեցի Ալֆոնս ԺԳ. թագաւորին. նամակէ աւելի յուշագիր մըն էր, ուր թուած էր աքսորի զրկուած հայ մտաւորականներուն անունները, անոնց մեծագոյններուն բացառիկ արժէքը մատնանիշ ընելով եւ իրմէ ինդրելով միջամտել այդ քաղաքակրթական արժէքները կորուստէ ազատելու համար: Սիրալիր եւ խոսամաստու պատասխան մը ստացայ իր քարտուղարութենէն: Բարի մարդը ըրաւ անչուշտ ինչ որ կրնար — «Արինճ»ի պատմութիւնը զայդ կը հաստատէ, — բայց չյաջողեցաւ իր փափաքած արդիւնքը ձեռք բերել, զիմացն ունենալով ոչ թէ մարդկային կատավարութիւն մը, այլ ճիւղներու ջոխի մը: Ատիկա ըրաւ ոչ թէ հայ գատին կամ հայ ժողովուրդին բարեկամ ըլլալուն համար, այլ իբր մարդասիրական դարձ մը: Այդ պնիւ ճիւղին համար, որուն սպարդին մնացած ըլլալուն պատասխանատուն ինքը չէ բնաւ, Ալֆոնս ԺԳ. արժանի է մեր ժողովուրդին երախտագիտական սակեմատեանին մէջ իր էջն ունենալու:

ԱՆԹԻԼԻԱՍ, ԵՐՈՒՍԱՂԷՄ ԵՒ ԷՋՄԻԱԾԻՆ. — Բարգէն սրբազանի իբր Կիլիկիոյ աթոռակից կաթողիկոս օժման եւ Շահէ վարդապետի եպիսկոպոսացման հանդիսութիւնները Հալէպի եւ Անթիլիասի մէջ, այն յուզիչ վեհութեամբ որով կատարուեցան, այն միահամու սրտագին ոգեւորութեամբ զոր յատու ըրին Սուրիոյ բովանդակ հայ համայքին մէջ, ցոյց տրւին թէ իրաւունք ունինք մեծ տեսնելով զերբ զոր իբր ազգապահպան ուժ զեա ունի կատարելիք ներկայ պայմաններուն մէջ՝ Հայաստանեայց արդաւոյն եկեղեցին մեր հայրենագուրկ պանդուխտ գանդուածներուն համար: Այդ գերը լաւագոյն կերպով կատարելու կա-

բող երկու եկեղեցականներ են Բարդէն կաթողիկոսն եւ Շահէ Եպիսկոպոսը, զոր Կիլիկիոյ ծերունազարդ Հայրապետը իմաստութիւնն ունեցաւ այդ գործին զլուրը դնելու: Կիլիկեան կաթողիկոսութեան Աթոռը, որուն վերանորոգեալ հաստատումը սուրիական հիւրընկալ հողին վրայ այնքան սիրալիբ յարգանքով ընդունուեցաւ երկրին ժողովուրդէն ու անոր պետերէն ինչպէս եւ հոգատար կառավարութենէն, լաւազոյն միջնորդը պիտի ըլլայ սուրիական ժողովուրդին ու իշխանութեանց եւ հոգատար կառավարութեան ու Սուրիա աղաստանած հայ համայնքին միջեւ: Անոր վարկը միշտ բարձր բռնելը, անոր շուրջ համերաշխօրէն ու լրջօրէն համախմբուած մնալը, հատուածամտական կրքոտ կոիւններով անոր գործը շխանդարելը եւ այդ Աթոռին ու ամբողջ հայ համայնքին պատիւն ու շահը շվտանգելը, ազգասիրական անհրաժեշտ պարականութիւն է Սուրիոյ Հայոց համար: Եւ Անթիլիասի ընծայարանը պիտի ըլլայ նաեւ, հոգեշունչ ու տաղանդաւոր Հայրապետին եւ իր աջակից երկու հմուտ, ազատամիտ ու ազգասէր եկեղեցական պետերուն ղեկավարութեան տակ, ազգային մշակոյթի պատուական վառարան մը, մեր այժմեան պէտքերուն համապատասխան դիտակից ու լուրջ քահանաներ եւ ուսուցիչներ պատրաստող եւ հայ բանասիրութեան ու գրականութեան ալ նպաստ մը բերող մտաւոր կեդրոն մը: Այն ընդհանուր համակրութիւնը որով բոլոր հայ գաղութները ողջունեցին Կիլիկեան Աթոռին Սուրիոյ մէջ ամուր հիմերու վրայ հաստատումը, նիւթական լուրջ օգնութիւնը զոր տուին այդ գործին թէ՛ Նիր Իսթըր եւ թէ՛ հայ մեծատուններ, անշուշտ պիտի շարունակուին եւ Հայոց կողմէ ընդարձակուին հետզհետէ: Այդ օգնութիւններուն կարգին՝ ցաւալի անուշադրութեամբ մը՝ մոռցեր էի նախորդ քրօնիկիս մէջ յիշատակել մեծ բարերար Կարապետ Մելիքոնեանի մասնաւորապէս զեղեցիկ ժեսթը, որով ան, խորապէս զնահատելով Կիլիկեան Աթոռի գորացման կարեւորութիւնը, իրեն անձնական ծախքերուն ցմահ վերապահուած տարեկան գումարին մէկ հինգերորդը նուիրեց այդ գործին:

Անգլիական հոգատար կառավարութիւնը ընդունեցաւ Երուսաղէմի Միաբանութեան վերջին առաջարկը, եւ Միաբանութիւնը՝ գրեթէ միաձայնութեամբ՝ պատրիարք ընտրեց

Թորոզոմ արքեպիսկոպոս Գուշակեանը: Անոնք որ վայնասուն փրցուցին թէ ազգին իրաւունքները կորան եւ թէ Միաբանութիւնը վանքը յանձնեց հոգատար կառավարութեան կամ զայն իր գրպանը դրաւ, կը աեանեն հիմայ ինչքան անհիմ էր իրենց յուզումը (որ ոմանց մօտ լուրջ ու անկեղծ էր, բայց անտեղի, այլոց մօտ՝ դիտումնաւոր ու ատելութենէ զրդուած քան ազգին ու վանքին շահերուն իրական մտահոգութենէն): Միաբանութիւնը ընտրեց այն հայ եկեղեցականը որ յարմարագոյնն էր այդ պաշտօնին, եւ ամբողջ ազգին ներկայացուցիչները եթէ հաւաքուած ըլլային այդ ընտրութեան մասնակցելու, ապահովարար Թորոզոմ սրբազանն է որ պիտի ընտրէին:

Աւելորդ է հոս թուել արժանիքներն այդ բաղձառազանդ մտաւորականին եւ հոգեւոր ու ազգային գործիչին, քանի որ մեր արտասահմանեան բովանդակ մամուլը — բացի Յուսաբերի թթուած քացախով լի յողուածէն եւ Ազգարարի պազ սողուրի տպաւորութիւն ձգող բնագրօսիկ ու վերապահ «զնահատական»ն — ամենաջերմ հրճուանքով ողջունեց այս ընտրութիւնը եւ քանի որ մանաւանդ Թէքէեան Արեւի իր զեղեցիկ խմբագրականով եւ Սիւնի իր հրատարակած մանրամասն կենսագրականով բնին ինչ որ պէտք է Թորոզոմ սրբազանի հանրային գործունէութեան արժէքն ի վեր հանելու համար: Միաբանութիւնը գովելի է այդ լայնամիտ ու ճշդատես ձևով կատարած ըլլալուն համար ընտրութիւնը, եւ մասնաւորապէս գովեստի արժանի է տեղապահ Մեսրոպ սրբազանը, որ իր թեկնածութիւնը վերցնելով եւ ինքն իսկ գիւրացնելով Թորոզոմ սրբազանի ընտրութիւնը, այդ յաջող արդիւնքին մեծագոյն նպաստողը եղաւ: Դերը զոր Մեսրոպ սրբազան կատարեց իր տեղապահութեան շրջանին եւ զոր Սիւնի իր վերջին թուով ուրուստեցած է միայն՝ խոստանալով անոր մանրամասն պատկերացումը տալ իր յաջորդ թրուով, կարծուածէն աւելի օգտակար եղած է վանքին, եւ այդ փորձառու եւ անձուէր եկեղեցականը որ այնքան երկար տարիներէ ի վեր իր բոլոր ուժերը վանքին նուիրած է, անշուշտ թանկագին աջակից մը պիտի հանդիտանայ նորընտիր պատրիարքին՝ այն զեղեցիկ ու բեզուս գործին մէջ որ հոն կայ կատարուելիք:

Այդ գործին առաջին երկու կէտերը, խրմբագրելն է Երուսաղէմի պատրիարքութեան նոր

կանոնադրութիւն մը, որ այժմեան կացութեան պատշաճի՛ վանքին վրայ ազգին իրաւունքները պաշտպանելով հանդերձ, եւ վճռական ճիշդ մ'ընելը դիպուած պարտքի հին մղձաւանջէն միանգամ ընդմիջտ վանքը ազատելու համար: Եւ որքան որ պատրիարքը ապահովագէտ պիտի ունենայ ոչ միայն բոլոր հարկ եղած հողածու-թիւնը այս կրկին էական հարցերուն լուծումը դիւրացնելու, այլ եւ իր անձնական հեղինակութեամբ սեւէ հայ եկեղեցականէ աւելի կարող է այդ կէտերէն առաջնոյն հնարուոր լաւագոյն լուծումն ստանալու քանի որ երկար տարիներէ ի վեր Եզրիպոսի Հայոց առաջնորդ եւ Պաղեստինի անգլիական մանապի տակ գրուելէն յետոյ մէկէ աւելի անգամներ Երուսաղէմ այցելած, անգլիական իշխանութեանց մօտէն ծանօթ է եւ իր մտաւոր ու բարոյական յատկութեանց համար անոնցմէ խորապէս յարգուած: Միաբանութիւնը ազգին իրաւունքներուն կորստելուն ընտ պատճառ չէ եղած ուրեմն, ինչպէս զայն ամբաստանողներ եղան. պատրիարքի ընտրութիւնը Մայր-Աթոռի հաստատման ենթարկելու սկզբունքն առաջարկելէ եւ ատով ազգին այդ հաստատութեան վրայ արբութեան իրաւունքն ապահովել ուղեկէ յետոյ, երբ ժըխտական պատասխան ստացաւ, ան առաջարկեց որ գոնէ այս անգամուան համար միայն՝ Միաբանութիւնը ինքն իսկ ընտրէ (ինչպէս Ազգ. Սահմանադրութեան հաստատումէն առաջ դարերով ընտրուած են Երուսաղէմի պատրիարքները, որոնց մէջ մեծ դէմքեր չեն պակասած), ընտրուելիք պատրիարքին ձգելով վերջնական կանոնադրութիւն մը խմբագրելու եւ զայն ընդունել տալու համար հողատար իշխանութեան հետ բանակցելու գործը: Ամէն դուրսոց կը մնայ նոր պատրիարքին առջեւ, որ այսօր կը գտնուի այն կացութեան մէջ ուր կը գտնուէր Դուբեան սրբազան երբ բարձրացաւ սաղմուտական աթոռին վրայ:

Պարտքի խնդրոյն լուրջ լուծման մը ճամբուն մէջ մտնելուն համար նորքնորդ պատրիարքին կարեւոր աջակից մը պիտի ըլլայ անչուշտ Մեարոս սրբազանը, որուն տեղապահութեան կարճատեւ ժամանակամիջոցին մէջ արգէն իսկ զանազան սեղմումներով ու խնայողութիւններով՝ պարտքը 2500 սկիիի չափ նուազած է. բայց այդ հարցին արմատական լուծման ու վանքին տնտեսական ղեկավարման, իր ունեցած կալուածներուն եւ իր դեռ չհասնողոր-

ծուած հողերուն լաւագոյն կերպով սպասարկման համար, անհրաժեշտ է որ որ պատրիարքը զիմէ կարող մասնագէտներու խորհուրդներուն ու մանաւանդ վանքին մէջ ունենայ այդ հարցերով զբաղող ձեռնհաս ու հմուտ պաշտօնեայ մը:

Իսկ շարունակելու եւ ընդլայնելու համար վանքը հայ հոգեւոր ու մտաւոր կեանքի մեծ վտարան մը զարձրնելու գործը զոր Դուբեան պատրիարք, աջակցութեամբ Բարդէն եւ Մեարոս սրբազաններու եւ Միաբանութեան այլ հին ու նոր ուժերուն, սկսաւ ա'յնքան փայլով, ոչ ոք այնքան օժտուած, պատրաստուած է եւ կարող՝ որքան Թորգոմ սրբազանը: Ինքը ներհուն մտքով եւ օժու ոճով զբաղէտ մըն է եւ մեր եկեղեցական բեմին ամենէն հմայիչ բեմբասացը: Ժառանգաւորաց վարժարանը, որ արդէն իսկ վանքին տուաւ իր առաջին ու զեղեցիկ հունձքը, Սիւնի ամսագիրը որ կրօնական - բանասիրական - գրական լուրջ հրատարակութիւն մըն է, «Դուբեան մատենաշար»ի հիմնարկութիւնը, որուն շնորհիւ ամէն տարի քանի մը ընտիր գրքերով պիտի ձոխանան մեր բանասիրութիւնն ու զրականութիւնը, «Կիւլպէնկեան մատենադարան»ը որուն կառուցման համար ինքն իսկ ստացաւ Պ. Գալուստ Կիւլպէնկեանի զեղեցիկ նուիրատուութիւնը, իր իմաստուն ու եռանդուն ղեկավարութեան տակ եւ իր իսկ տաղանդաւոր աշխատակցութեամբ՝ ազգին պիտի տան լաւագոյն արդիւնքը որ կարելի է: Վայրի մը մէջ ուր կը սաւառնին մարդկութեան բարոյական կեանքին վեհագոյն յիշատակները, ծոցը հինաւորց վանքի մը ուր հայ հոգեւոր ու մտաւոր աւանդութեանց զանձ մը կայ պահպանուած, ուր մեր նախնեաց հանճարն ու արուեստը պանծացնող անգին ձեռագիրներ ու ղեղարուեստական առարկաներ կը կուտակուին (ամենամեծ մասամբ դեռ չուսումնասիրուած), ահագին ու պատուական գործ կայ կատարելիք, եւ Թորգոմ պատրիարքի ղեկավարութեան տակ այդ գործը պիտի կատարուի լաւագոյն ձեւով:

Սաղմուտական հայ Տան գարաւոր կեանքին նոր բացուող շրջանին նուիրուած այս տողերս կ'ուզեմ վերջացնել կրկնելով թելադրութիւն մը զոր արդէն ըրած եմ եւ անոր կցելով զայն լրացնող խնդրանք մը: «Դուբեան մատենաշար»ի առաջին հատորներէն մին պիտի ցանկայի որ ըլլար Պեարոս Դուբեանի ամբողջական էր-

կին քննական խնամեալ հրատարակութիւն մը (որս դեռ չունինք), ու փափաքելի կը գտնեմ որ անոր յաջորդէին մէկ կամ երկու հետոր ուր ամփոփուէին նոյն ինքն Դուրեան սրբազանի գրական եւ բանասիրական էջերը որ ցրուած են լրագրիւններու եւ հանդէսներու մէջ եւ որոնք՝ հաւաքուած՝ զեղեցիկ ամբողջութիւն մը պիտի կազմէին: Ատիկա պիտի ըլլար հանդուցեալ պատրիարքին, բաղմահմուտ մտաւորականին, վարպետ գրագէտին եւ մեծ ուսուցչին յիշատակին մատուցուած ամենէն փափուկ ու վայելուչ մեծարանքը իր մէկ ընտիր աշակերտին կողմէ, — այն պահուն ուր կը տեսնենք Դուրեան եւ Օրմանեան սրբազաններու Արմաշի կրթարանին մէջ թափած լուրջ աշխտանքին հունձքը իր լրութեան հասած, Կլիկեան, Սաղիմական ու Պոլսական աթոռներուն վրայ բաղմած աչիւ ու աղօթուտ ժողովրդապետներու անձին մէջ:

Հիմայ, կը մնայ Մայր-Աթոռի գահակալին ընտրութիւնը:

Արօժհեաւ Ազգային եկեղեցական համագումարի թուականին որոշումը ծանուցանող կոնգրէսը՝ որուն կը սպասուի բաւական երկար առեւնէ ի վեր՝ դեռ չտեսցուցաւ էջմիածնի Գերագոյն Սօրհորդէն, ոմանք սկսած են յուսահատիլ եւ կարծել թէ այդ խնդիրը «յունական կազանդին» ձգուած է: Թէ զաշնակցական թերթերը ջանան այդ երկարող լուծենէն օգտուիլ յայտարարելու համար թէ այդ ժողովը կայանալիք չունի եւ թէ Երեւանի կառավարութիւնը կ'ուզէ «Չեկայի դործիչ կրօնաւոր մը» Լուսաւորչի գահուն վրայ գետեղել, ասիկա, ինչքան ալ տղայականօրէն չարամիտ, հասկանալի է: Հասկանալի է նաեւ որ Ազգաբարբ իմ այդ մասին լուսաստեղծութիւնս հեղնող խմբագրական մը հրատարակէ, քանի որ այդ թերթը լիքած զէվզէկութեան օրկան մըն է. բայց թէ Երուսաղէմի պատրիարքարանի պաշտօնաթերթ Սիւնը անապարած ըլլայ երեմիաշունչ խմբագրականով մը էջմիածնայ ժողովին մասին միտակամ թերահաւատութիւն յայտնել, ասիկա անհասկանալի եւ աններելի կը գտնեմ: Ես չեմ կրնար հաւատալ թէ Հայաստանի կառավարութիւնը, որ լուրջ մարդոցմէ կը բաղկանայ, այդ ժողովին գումարման եւ արտասահմանէն պատգամաւորներու անոր մասնակցութեան սկզբունքով իր հաւանութիւնը տալէ յետոյ, մաքրափելական ձգձգումներով զայն

անհնար դարձնէ ու կը յամառիմ համոզուած մնալ որ այդ ժողովը, մասնակցութեամբ արտասահմանի պատգամաւորներուն, տեղի պիտի ունենայ: Քանի մը տարիէ ի վեր է որ խորհրդային Հայաստանի բարեկամ թերթեր Երեւանի կառավարութենէն կը խնդրէին ուժեղ ճիգ մ'ընել արտասահմանի հայ զաղթականներէն մաս մը Հայաստան փոխադրելու համար: չարակամ մտքեր կը յայտարարէին թէ Խ.Հայաստանի կառավարութիւնը անհոգ է, անտիրտ է զէպ ի օտարութեան մէջ տառապող զաղթականները, թէ չուզեր սեւէ զոհողութիւն յանձն առնել, ատոր համար, ինչպէս որ նոյն չարակամ մտքերը կը պոռային թէ Նուպարաշէնի ծրագիրը խաբերայութիւն մըն է Բարեգործականին կողմէ սարքուած թէ հաւաքուած գրամները Բարեգործականը ուրիշ նպատակի պիտի յատկացնէ, եւ թէ նոյն իսկ եթէ դանոնք յանձնէ Հայաստանի կառավարութեան, այս վերջինը ատոնցմով սեւէ քաղաք պիտի չընէ, այլ համայնավարական փրօփականտին պիտի յատկացնէ կամ եթէ փոքրիկ զիւր մըն ալ չինէ՝ անունը ոչ Նուպարաշէն այլ Լենինաշէն պիտի դնէ: Այս թշնամական տարածայնութեանց ամենէն ուժեղ ու յոտակ հերքումը իրողութիւններն են որ տուին: Նուպարաշէն սկսած է կառուցուիլ եւ շինութեանց աշխատութիւնները արագօրէն յառաջ կը տարուին, ու անոր հետ՝ Երեւանի մէջ կը սկսի նաեւ կառուցուիլ «Բարեգործականի Տունը», իսկ այն բոլորին ուր այս քրոնիկը կը գրեմ, անա Երեւանէն հասած է խանդավառիչ հեռագիր մը որ կը ծանուցանէ թէ կառավարութիւնը որոշած է այս տարի իսկ տասը հազար զաղթական ընդունիլ ու տեղաւորել Հայաստանի մէջ, որոշում մը որ անմիջապէս պիտի սկսի գործադրուիլ: Այդ 10,000 զաղթական ընդունող կառավարութիւնը ս եւ է պատճառ չունի թոյլ շտալու որ 10—15 հայ պատգամաւորներ կրթան մասնակցիլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի յաջորդին ընտրութեան, երբ մանաւանդ զիտէ որ հանդուցեալ Հայրապետը եւ Մայր-Աթոռի Միաբանութիւնը ամենաուղղամիտ ու բարեացակամ վերաբերում ունեցան Հայաստանի խորհրդային կառավարութեան հանդէպ եւ թէ արտասահմանը որոշած է զրկել պատգամաւորներ որ նոյն ոգին ունին եւ որ նոյն ոգին ունեցող եկեղեցական մը պիտի բաղմեցնեն Լուսաւորչի աթոռին վրայ:



ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐՈՒ ՓՈԽԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՏԵՂԱՒՈՐՈՒՄ.— Գալով նոյն ինքն տասը հազար գաղթականի Հայաստան փոխադրութեան որոշման, ատիկա ամենէն ուրախառիթ իրողութիւնն է մեր վերջին շրջանի հանրային կեանքին: Ուրախառիթ՝ մէկէ աւելի տեսակէտներով: Նախ՝ աս որոշապէս ցոյց կուտայ որ խորհ. Հայաստանի կառավարութիւնը անտարբեր չէ գէպի արտասահմանի անտուն, անգործ, անտէր գաղթականները. երկրորդ, ատկից կը տեսնուի խ. Հայաստանի անտեսական կացութեան անհերքելի վերելքը, քանի որ կառավարութիւնը ունի միջոցներ այդքան բազմաթիւ գաղթականներ ընդունելու և անոնց բնակարան ու գործ հայթայթելու: Երրորդ՝ ատով լուրջ գոհացում մը կը տրուի յոյն կառավարութեան, որ ա՛յնքան ազնիւ հիւրընկալութիւն մ՛ընծայեց Իզմիրի ու Պոլսոյ շրջաններէն իր մէկ միլիոն ցեղակիցներուն հետ եկող վաթսուն հազարէ աւելի հայ գաղթականներուն, բայց որ, գաղթականներու այս ահապին բեռին տակ կ.քած, քանի մը տարիէ ի վեր կը խնդրէ Ազգերու Ընկերութենէն և հայ բարեսիրական կազմակերպութիւններէն որ հայ գաղթականներուն զոնէ մէկ մասը ուրիշ տեղ փոխադրեն: Վերջապէս՝ ատիկա լաւագոյն միջոցն է օտարութեան մէջ ձուլուելու վտանգին ենթարկուած գաղթականներու նոր սերունդներուն գէթ մէկ մասին արմատական ազատումին, և ատիկա նաև աշխատող ու արտադրող ուժերու յաւելում մըն է մեր հայրենիքին համար: Յոյն կառավարութիւնը՝ ըստ իր խոստման՝ անշուշտ պիտի կարենար օգնութիւն մը բերէ գաղթականներու Հայաստան փոխադրութեան, որուն հարկաւ իրենց բոլոր կարելի աջակցութիւնը պիտի փութան տալ նաև Ազգերու Ընկերութիւնը և Բարեգործականը:

Միւս կողմէ, հաճելի է տեսնել որ Ազգերու Ընկերութիւնը, Ֆրանսական հոգատար կառավարութիւնը և Սուրիոյ տեղական իշխանութիւնները վճատական միջոցներ ձեռք առած են, այս վերջերս, գործակցութեան բաժին մը տալով նաև Բարեգործականին, Սուրիոյ մէջ գետ վրանարնակ թշուառ ու երերուն զիճակ

մ՛ունեցող հայ գաղթականներու համար սիրելի շինելով զանոնք տեղաւորելու: Սուրիա այն օտար երկիրն է ուր օտարացման վտանգը ամենէն քիչ կը սպառնայ մեր գաղթականներուն: Քանի որ այդ պանդուխտներուն ստուարաթիւ զանգուածը Հայաստան փոխադրել կարելի չէ, լաւ է որ անոնք հոն մարդավայել կերպով տեղաւորուին և երկրագործութեամբ կամ արհեստներով իրենց ապրուստն ապահովեն և երկրին ալ յառաջդիմութեան նպաստեն իրենց ուժերուն չափով: Ինչ ինչ տարտամ լուրեր կամ անորոշ բնոյթով հաղորդագրութիւններ տեղի տուած էին թիւրիմացութեան մը զոր պէտք է փարատել: Յունաստանէն կամ այլ տեղերէ Սուրիա զանդուածովին գաղթականներ փոխադրելու մտածող ու և է հայ կազմակերպութիւն չկայ: Բարպէն կաթողիկոսը սուրիական թերթի մը խմբագրին յայտարարած էր թէ Սուրիա հայ գաղթականներու սեւէ խումբ փոխադրելու ծրագիր գոյութիւն չունի, և իրաւունք ունէր: Բարեկեցիկ կամ Սուրիա մօտիկ ազգական ունեցող Հայեր եթէ ուրիշ երկիրներէ հոն երթալ ուզեն, ցանկալի է անշուշտ որ երկրին զուները անոնց առջև չզոցուին (և այդպիսի Հայերու մասին են տարածուած լուրերը, զոր գաղթականներու զանգուածային փոխադրութեան հետ պէտք չէ չփոթել: Գաղթականներու զանգուածներ, Յունաստանէն, Պուլկարիայէն, Թուրքիայէն, նաև մասամբ Ֆրանսայէն ու Սուրիայէն, պէտք է փոխադրուին Հայաստան, միմիայն Հայաստան:



ՊԱՐՈՆԵԱՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ ՎԵՐՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ.— Խորհրդային Հայաստանի կառավարութեան մէկ ուրիշ գովելի որոշումը, Պարոնեանի ամբողջական գործին վերհրատարակումն է: Ատիկա թանկագին ծառայութիւն մըն է մատուցուած մեր գրականութեան, որուն անթառամ վարպետներէն մին է Պարոնեան: Յանկալի է որ այս նոր հրատարակումը իրապէս ամբողջական ըլլայ և կարելի բոլոր խնամքով կատարուած (մանրամասն կենսագրութիւն, ծանօթագրութիւններ, եւ այլն): Պէտք է որ կառավարութեան ձեռնարկը չսահմանափակուի Պարոնեանի գրքի ձեւով հրատարակուած գործերուն երկրորդ տպագրութեան մը մէջ. Պարոնեանի արտագրութեանց մէկ

ստուար մասը կը դանուի Ս. Ֆէյէկեանի արտոնատիրութեամբ եւ իր խմբագրութեամբ հրատարակուած «Նփրատ» թերթին մէջ, ուր իր սկզբնաւորութիւնն ըրած է, Յարութիւն Սփանձեանի «Մեկու»ին մէջ որուն տուած է փոյտուն աշխատակցութիւն մը, իր իսկ հիմնած ու իրմբադրած Թատրոն եւ հիկար ամսագրութեան մէջ (չեմ յիշեր Ծիծաղը որ առանձին հատորով հրատարակուած է եւ երկրորդ տպագրութիւն ալ ունեցած է Թիֆլիս) : Ասոնց մէջ կան զմայլելի շարքեր (բրնձիկ, յօդուած, Փանթէզի, ազգային կեանքի, գրականութեան ու բարքերու երգիծական քննադատութիւն, աւօրեայ կեանքէ անուած տեսարաններ, եւլն.) , որ Պարոնեանի լաւագոյններէն են եւ սրոնք պէտք է դասաւորուին եւ քանի մը հատորներու մէջ ամփոփուին : Կառավարութիւնը, շատ աւելի պարկեշտ քան Պոլսոյ այն խայտառակ հրատարակիչը որ առանց իմ հաւանութիւնս աննելու (որպէս թէ մեռած ըլլայի) իմ Թուղթի Փառք վիպակիս երկրորդ տպագրութիւն մը իրոյս ընծայեր է եւ ամէն տեղ կը ծախէ զայն, ու մարքսիստ ըլլալուն հակառակ՝ հանգուցեալ գրագէտի մը սեփականութեան իրաւունքը յարգելով, ծափելի զազափարն ունեցեր է Պարոնեանի որդւոյն զիմելու, խնդրելով անկից իր հօրը գործերէն մէկ մէկ օրինակ զրկել իրեն եւ անոր խոտանալով այդ վերհրատարակման համար վճարում մ'ընել իրեն : Չեմ գիտեր թէ Պարոնեանի որդին ունի՞ իր հօրը բոլոր գործերը : Եթէ եփրատի, Մեղուի եւ հիկարի հաւաքածուները կը պակսին իր մօտ, կառավարութիւնը կրնայ զիմել Վենետիկի եւ Վիեննայի Միխիթարեան Միարանութեանց եւ խնդրել օրինակութիւն մը այդ թերթերու մէջ գանձուող Պարոնեանի բոլոր էջերուն :



ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆԻ ԳՈՐԾԵՐՈՒՆ ՎԵՐՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ. — Պոլսոյ մէջ, Պ. Մ. Կազմարարեան, որ քանի մը տարի առաջ հրատարակած էր Գրիգոր Օտեանի Ազգային Ժողովին մէջ արտատանած ճառերը, ինչպէս եւ գամբանականները եւ կարգ մը գրական էջերը համախմբող հատոր մը, քանի մը ամիս առաջ ի լոյս ընծայեր է այդ հաւաքածուին երկրորդ հատորը, որուն մէջ ամփոփած է «գրախօսական յօդուածներ, յատաճարաններ, ստանաւորներ,

անտիպ ու տպուած նամակներ, ճառեր, եւլն.» : Չեմ կարծեր որ այդ երկու հատորները պարունակեն Օտեանի բոլոր գրուածքները. հան չեմ տեսներ՝ օրինակի համար՝ «Սորհրդածութիւնք հին ու նոր գրականութեան վրայ, գիւցաղներգութիւն եւ վիպասանութիւն» ընդարձակ ուսումնասիրութիւնը որ երեցած է 1857ին պոլսական լրագրի մը մէջ եւ որ հայ գրական քննադատութեան առաջին լուրջ փորձերէն մին է, — ինչպէս եւ հեղինակին այդ յօդուածները որ Մեղուի մէջ երեցած են, գրարարի եւ աշխարհարարի հարցին վրայ գրածները, եւլն. : Բայց այդ հեղինակին արտագրութեանց մեծագոյն մասն է որ ամփոփուած է այս երկու հատորներուն մէջ, եւ պէտք է շնորհակալ ըլլանք Պ. Կազմարարեանին որ այդ սամանթիկ — խորագէտ ու վեհօրէն սոմանթիկ — հայ մեծ արձակագրին ցրուած էջերը երկու հատորի մէջ ամփոփելու երկիւզած պարտականութիւնը կատարեր է :

Դժբաղդարար խնամքը կը պակսի այդ հրատարակութեան մէջ. կենսագրականը շատ հակերճ է. գրուածքներուն վրայ ծանօթագրութիւններ շատ քիչ են. ու բազմաթիւ են ձեռագրի ընթերցման սխալներն ու տպագրական վրիպակները :

Այդ երկու հատորներուն պարունակութեան վրայ չեմ ծանրանար հոս, որովհետեւ առ մեծ ու ճոխ նիւթ մըն է, որուն պէտք է օր մը յատուկ ուսումնասիրութիւն մը նուիրել. Օտեանի անձնաւորութիւնը՝ իրր գործիչ եւ իրր գրագէտ՝ (բայ ի Հրանտ Ասատուրի Գիմաստուերնի հատորին Օտեանի նուիրուած սիրուն բայց մասնական կենդանագրէն) չէ ունեցած իր մանրակրկիտ վերլուծական ուսումնասիրութիւնը :

Ո՞վ պիտի նախաձեռնութիւնը տանէ Սաչատուր Միսաքեանի, Տէրոյնցի, Նիկողայոս Զօրայեանի, Ստեփան Ոսկանի, Մամուրեանի, Եղիա Տէմիրճիպաչեանի գործերը հատորներու մէջ ամփոփելու :

Ա.Ի.ՇԱՆԻ «ՆՈՒԱԳՆԵՐՆ» ԱՇԽԱՀԱԲԱՐԻ ՎԵՐԱԾՈՒԱԾ. — Ծատ ուրախ եղայ տեսնելով որ Ալիշանի հնդահատոր նուագներու լաւագոյն էջերուն աշխատարարի վերածում մը մեր ժողովրդին տալու մասին ներկայացուցած թերագրութիւնս՝ Բազմապէտի խմբագրութիւնը իւրացուցեր է եւ իմ փափաքածէս իսկ աւելի

դայն ընդլայնելով սկսեք է գործադրել: Խրմբադրութիւնը, որ արդէն իսկ Շախտայրիանի գրչին արժանի Ընդ եղեւնեաւ քերթողական արձակով սքանչելի գործը աշխարհարարի վերածելով հրատարակեց Բագմալէպի մէջ եւ յետոյ գրքի ձեւով, որոշեք է նուագներու հինգ հատորներու բոլոր կտորներուն թարգմանութիւնը տալ եւ արդէն հրատարակեք է Բագմալէպի վերջին թիւին մէջ Մանկուկի երկու սիրուն տաղերուն տաղաչափեալ աշխարհարար թարգմանութիւն մը, որ յաջող է: Ես ինքս ատենով հրատարակած եմ Անահիտի մէջ Ալիշանի գեղեցկագոյն քերթեալին, Հարսներգին աշխարհարար թարգմանութիւնը՝ կշառուր արձակով, եւ իմ սպասածս Միխիթարեան միաբանութիւնէն՝ տաղաչափուած թարգմանութիւն մը չէր, ոչ ալ Ալիշանի բոլոր բանաստեղծութեանց թարգմանութիւնը, որովհետեւ տաղաչափեալ յանգուոր թարգմանութեան մը մէջ գծուար է միշտ հաւատարիմ մնալ բնագրին, եւ Ալիշանի բանաստեղծութիւնները մեծապէս անհաւատար են. անոնց մէջ, հոյակապ էջեր կան եւ թոյլ կամ աննշան կտորներ. իմ երազս էր լաւագոյն էջերուն բնագրին վերհրատարակում մը՝ երկու կամ երեք հատորի մէջ, ներդաշնակ արձակով՝ աշխարհարար թարգմանութեան մը հետ. բայց եթէ Միխիթարեան հայերը կ'ուզեն աւելի եւս մեծ յոգնութիւն յանձն առնել եւ բոլոր բանաստեղծութեանց աշխարհարար ոտանաւոր թարգմանութիւն մը ի լոյս բնծայել, չենք կրնար չգնահատել իրենց անձնուիրութիւնը Ալիշանի յիշատակին եւ գործին հանդէպ:

Օր մը կարգը անշուշտ պիտի դայ նաեւ Հ. Արսէն Բագրատունիի Հայկին, որուն մէջ վսեմ գեղեցկութեամբ հատուածներ կան, այդ դիւցազներկութեան, որ գծրագրարար չափազանց երկայն է, ամբողջութեան ամփոփում մը եւ լաւագոյն կտորներուն աշխարհարար թարգմանութիւն մը պէտք է տալ մեր նոր սերունդներուն:

Նոյն աշխատութիւնը անհրաժեշտ է կատարել նաեւ — այս պէտքին վրայ քանի անգամ ուշադրութիւն հրաւիրած եմ. — մեր հին հեղինակներուն համար: Թորգոմ եւ Գարեգին սրբազանները մեզի տուն նարեկացիի Աղօթամատեանին՝ աշխարհարար թարգմանութիւն մը, ատենով Խորէն վ. Սաեփանէ Խորենացիի Հայոց Պատմութեան արեւելահայ

աշխարհարար թարգմանութիւն մը հրատարակած է. բայց դեռ չունինք Նարեկացիի, Խորենացիի միւս գործերուն, Եզնիկի, Ազաթանգեղոսի, Փաւստոսի, Փարպեցիի, Եղիշէի երկերու աշխարհարար: Շահէ եպիսկոպոսի անտիպ աշխատութեանց մէջ կը գտնուի, ըստ Սլոնի հրատարակած կենսագրականին, Փաւստոսի Պատմութեան աշխարհարարի վերածում մը. ցանկալի է որ ատիկա հրատարակուի: Այդ գիրքը մեր հին մատենագրութեան զլխաւոր գործերէն մին է, քրիստոնեայ Արշակունեաց շրջանի տեսակ մը Շահնամէ է, եւ անձանօթ կը մնայ մեր նորերէն շատերուն:

Հաճոյքով կը տեսնեմ որ Պ. Արտաշէս Արեղեան վարդան Այգեկցիի եւ այլ հին հայ առակախօսներու ա'յնքան համեղ ու յաճախ ինքնուրոյն էջերուն աշխարհարար թարգմանութիւնը կը հրատարակէ «Հայրենիք» լրագրին մէջ: Փափաքելի է որ ատենք յետոյ հատորի մը մէջ ամփոփուին:

Պոլիս, Պ. Չարգարեան գրատունը նոր տպագրութեամբ մը հրատարակեք է Արուսեանի վէրքը, առանց ո եւ է կենսագրական ու քննական յառաջաբանի, առանց բառարանի (ինչ որ արեւմտահայերու համար բաւական գծուարահասկնալի կը դարձնէ Քանաքեռի բարբառով գրուած այդ վէպը): Պակասաւոր հրատարակութիւն մըն է, որ նորէն գնահատելի է, որովհետեւ Արուսեանի գիրքը այսօր անգտանելի է, եւ սպասելով որ Խ. Հայտատանի կառավարութիւնը ձեռնարկէ Արուսեանի ամբողջական գործին քննական հրատարակութեան մը՝ որ կատարուելիք անհրաժեշտ գործ մըն է, այդ վէպը կարգալ ուզող երիտասարդ Հայերը դէթ այս հրատարակութեան կրնան օգտուիլ: Յանկալի է անշուշտ որ օր մը այդ վէպին. ինչպէս եւ Զանգիին (որ Արուսեանի է'ն աղտօք գործն է) եւ իր սիրուն Ովսմնա նորավէպին արեւմտահայ աշխարհարարի վերածում մը հրատարակուէք արտասահմանի մեր զաղութներու գրասէրներուն համար, ատիկա անշուշտ գծուար ու փափուկ գործ է. որ կարող ձեռքի մը կը սպասէ:

Չունեցանք դեռ գծրագրարար մեծ կազմակերպութիւն մը, որ մեր արդի պայմաններուն ու պահանջներուն համապատասխանող

հրատարակչական գործն իր վրայ առնէր եւ զայն կատարէր ամբողջական ու մեթոտիկ ձեւով մը, — ըստ այն մանրամասն ծրագրին զոր պարզած եւ Մեր Գրականութիւնը գրքոյկիս մէջ: Սպասելով որ այդ երազն օր մը իրականանայ, մենք պէտք է զնահատենք ու քաջալերենք այն անհատներն ու խմբակները որ այդ գործը մաս առ մաս ըստ կարելւոյն կը կատարեն:

«ՆԱՀԱՏԱԿ ԳՐԱԳԷՑ: ԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ». — Այդ խմբակներէն մին՝ «Նահատակ Գրագէտներու Բարեկամներ» խմբակցութիւնն է: Ռուբէն Զարգարեանի եւ «Հրանդ»ի հատորներէն յետոյ, ան ահա հրատարակեր է Գեղամ Տէր-Կարապետեանի գրուածքներու հաւաքածու մը, Տարօնի Աշխարհ տնտեսով: Գեղամ Տէր-Կարապետեան ուզած է Մշոյ «Հրանդ»ը կամ մանաւանդ թղկատինցին ըլլալ, բայց չունի վերջնոյն գրական մեծ տաղանդը եւ քառաձիւնէն ալ վար է իբր գրագէտ: Ազնիւ գէժք մըն է, ժողովրդասէր տաք սիրտ մը, եւ կան իր գրուածքներուն մէջ սիրուն հատուածներ, բայց տեղական բարբառը չափազանց կը տիրէ իր լեզուին մէջ (բարբառազարար հրատարակիչները հատորին վերջը բառարան մը գրած են, որ, թէեւ պակասաւոր, կը դիրքացընէ հասկացողութիւնը բնագրին), եւ իր իրապաշտութիւնն ալ չափազանց տեղական, մասնաւոր ու սահմանափակ է. իր սեռը, հրապարակագրութեան ու նորավէպի խառնուրդ, պիտակ է: Բայց իր արտագրած բազմաթիւ էջերուն մէջ մեր հայրենիքի ամենէն խորագէտ հայկական, ամենէն սիրելի ու շահեկան մէկ շրջանի բնանկարներուն, բարբերուն, աւանդութեանց, լեզուին վերաբերող մեծաքանակ ու թանկագին նիւթեղէններ կան հաւաքուած: Տեսակ մը ֆօլքլօրական արտագրութիւն է, որ իր արժէքն ունի եւ կրնայ օր մը օգտագործուիլ աւելի արուեստագէտ գրողներէ: Հատորին սկիզբը գրուած կենսագրականին մէջ հրատարակիչները կը յիշատակեն հանդուցեալ գրագէտին բանասիրական, ազգագրական, պատմական անտիպ աշխատութիւնները («Մշու գաւառական լեզուի բառարան եւ քերականութիւն», «Յիշատակարաններու հաւաքածու, Տարօնի շրջանի վանքերու 831 հին ձեռագիրներու յիշատակարաններ», «Մշու Ս. Կարապետի եւ այլ վանքե-

րու պատմութիւնը՝ սկիզբէն մինչեւ մեր օրերը», «Ժողովրդական երգերու, հէքեաթներու եւ աւանդութեանց հաւաքածու», եւ այլն): Ատոնք աւելի արժէքաւոր աշխատութիւններ պէտք է ըլլան՝ իրենց տեսակին մէջ՝ քան իր զուտ գրական էջերը, եւ ցանկալի է որ հնարաւոր դատնայ օր մը այդ բոլորն ալ հրատարակել:

Այս հատորին առթիւ, ստիպուած եմ կրկնել զխտորութիւն մը զոր արդէն բանաձեւած էի: Գեղամ Տէր-Կարապետեան «նահատակ» գրագէտ մը չէ: Եթէ հիւանդ չըլլար, ինքն ալ պիտի արտօրուէր անշուշտ եւ նահատակուէր իր ընկերներուն ու եղբայրակիցներուն հետ: Բայց հիւժախտէ արդէն մաշած, մնաց Պոլիս եւ 1918ի նոյեմբեր 28ին, դիմադադարէն քիչ յետոյ, վախճանեցաւ հոն: Հայ «նահատակ գրագէտներ» միմիայն անոնք են որ պատերազմի ատեն թուրք կառավարութեան հրամանով խողխողուեցան. Գեղամ Տէր-Կարապետեանի եւ այլ հանդուցեալ հայ գրագէտներու գործերը պէտք էր հրատարակուէին իբր ուրոյն շարք մը, «նահատակ գրագէտներու» շարքէն յետոյ:

Պ. Կ. ԲԱՍՄԱՋԵԱՆԻ «ՀԱՅ ՀԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ» ՀԱՏՈՐԸ. — Այս վերջերս երեւցած հրատարակութեանց մէջ կարեւոր տեղ մը կը բռնէ՝ իր բանասիրական արժէքով՝ Պ.Կ. Բասմաջեանի «Հայերէն արձանագրութիւնք Անույ, Բագնայրի եւ Մարմաշինու» գործը, որ Revue de l'Orient Chrétien ամսագրին մէջ մաս առ մաս հրատարակուելէ յետոյ այժմ հատորի ձեւով լոյս է տեսեր: Այդ հին պատմական արձանագրութիւնները (թուով 223) որոնց կարեւորագոյնին վրայ Պ. Բասմաջեան յօդուած մը ունի մեր ներկայ թիւին մէջ, մասամբ ուրիշ հեղինակներէ ալ հրատարակուած էին արդէն, բայց յաճախ երկրորդ ձեւքէ, գրեթէ միշտ սխալներով լի: Ինքը, իր Անի ճամբորդութեանը միջոցին, գիտունի մանրակրկիտ ճշգրտագրութեամբ զանոնք օրինակած է եւ այս գործին մէջ համախմբած: Փրանսերէն շահեկան ներածութիւն մը կը գտնենք ըսկիցրը հատորին, ուր տպուած են արձանագրութեանց բնագիրները՝ իրենց Փրանսերէն թարգմանութեամբ եւ լուսարանող հմտալից ծանօթագրութիւններով. հատորին մէջ կը գտնենք նաեւ շարք մը պատկերներ, արձանա-

գրութիւններէն ոմանց եւ Անիի ու Մարմաշէնի եկեղեցիներէն մէկ քանիին լուսանկարները :

Պ. Բառմաջեանի, որ քանի մը տարի առաջ հին հայ մեծ գիտուն Ամիրսուլթանի բրժրչկական կարեւորագոյն գործին քննական հրատարակութիւն մը տուաւ մեզի, ամենէն արժէքաւոր աշխատութիւններէն մին է այս հատորը, որ կուզայ ճոխացնել մեր բանասիրական մատենագրարներ :

Վերջերս լոյս տեսած գրական հրատարակութեանց մէջ, ունեցանք երկու վէպ, Ղ. Մեւրոյեանի Երեմ Ընկերները եւ Ռէնի Գեղակահարուածները, ու բանաստեղծութեանց հաւաքածու մը, Քիչ մը երկիւնք, Վահրամ Սօֆեանի: «Ռէն»էն Հայրենիք ամսագրին մէջ կարգացած եմ գրուածքներ որ լուսագոյն են քան իր այս վէպը. «Գեղակահարուածներ»ուն նիւթը առնուած է պոլշեւիկեան յեղափոխութեան առաջին օրերու փոթորկային շրջանէն. մեծ, բարդ, խոր, ահաւոր նիւթ, որմէ «Ռէն» մակերեսային թերթնամով մը հաներ է, ոչ զուրկ քանի մը շահեկան մասերէ, բայց ընդհանրապէս նիհար, միակողմանի եւ հարեւանցի, աւելորդ մանրամասնութիւններով, անվերջ սրնամէջ խօսակցութիւններով լեցուն: Մեւրոյեանի «Երեմ Ընկերներ»ուն մէջ աւելի ինքնատրուութիւն կայ. գծարդգարար իր վէպին իրը հերոս առած է տարամբօրէն զգուշի արարածներ, եւ առոնց զլիսաւորը, որ ինքն իսկ կը պատմէ իր կեանքը, ոչ միայն մշտական ճիգ մ'ընելու վրայ է ինքզինքը կարելիէն աւելի բարոյագուրդ, սպաղանեալ, չնական ցոյց տալու եւ առով պարծելու, այլ եւ կը յաւակնի կարծել թէ բոլոր մարդիկ իրեն պէս են, բայց կեղծաւորութեամբ կը սքողեն իրենց բուն էութիւնը: Ինքզինքը անխոն տիղմով շինուած ներկայացնող այդ պարոնը, որ տղմաթաթաւ նայուածքով մը բովանդակ մարդկութեան ու կեանքի վրայ անընդհատ տեսութիւններ կը պարզէ — միշտ ժխտական ու պղտոր — այնքան միատարրօրէն, միօրինակօրէն գարշելի է, որ չի կրնար — է՛ն ինկած մարդը նորէն խոսնուրդ է բարիի ու շարի — կենդանի, վաւերական էակի մը տպաւորութիւնը ձգել: Բարոյականի շքացման ու սեռային բնագոյի այլասերմանց պատկերացումն բնյու համար հեղինակը կանց չ'առնէր ամենէն գոհնիկ բրտութեանց առջև: Իր Փրագներու կառուցուածքը մերթ

բաւական արտաոց է, անուղիղ եւ անխամ, ու իր լեզուն լղրտուկ թանապուր մըն է արեւելահայերէնի, արեւմտահայերէնի եւ վանջիւրէնի ...

Վահրամ Սօֆեանի ստանաւորներու հաւաքածուն մէջ, կան տեղ տեղ սիրուն գաղափարներ, բանաստեղծական տեսիլներ, ու մերթ արտայայտութեան յաջող հատուածներ, բայց իր ձեւը շատ անհաւասար է, տհաս, տկարութիւններով, բիծերով լի:

Վերջին պահուն կը ստանամ՝ «Նահատակ Գրագէտներ»ու շարքին շորքոյ հատորը եւ Յովհաննէս Պողոսեանի «Երկու ամիս Հայաստանի մէջ» գիրքը:

Պողոսեանի այս ստուար գործը, որ այժմ պատկերազարդ հատորի ձեւով լոյս տեսած է, նախ երեւցաւ իրր թերթնոս Պոսթրնի Պայքար լրագրին մէջ եւ զայն արտատպեցին մէկէ աւելի արտասահմանեան թերթեր: Ան բաժնուած է երեք մասերու. 1. Թուրիստական Հայաստան, նկարագրութիւն խորհր. Հայաստանի մէկ ծայրէն միւսը հեղինակին կատարած պատյափրնթացքին տեսած բաներուն եւ կրած տպաւորութեանց. 2. Հայաստանի իրաւակարգն ու կենցաղը, Հայաստանի մէջ խորհր. քէթիմի օրէնագրութեան, հիմնարկութեանց ու կեանքի պատկերացումը. 3. Մշակութային Հայաստան, խորհր. Հայաստանի կրթական, գրական, զեղարուեստական եւ այլ մշակութային հիմնարկութեանց, Միութեանց, ձեռնարկներու մասին տեղեկութիւններ: Առաջին անգամ Հայաստանը տեսնող — եւ զայն իր այժմեան նոր կեանքի տեղոտ եռուղեփն մէջ տեսնող — հայրենակարօտ այցելուի մը խանդավառ արտաւորութիւններն են որ արձանագրուած են հոս: Հեղինակը սակայն իր խանդավառութեան մէջ չէ սահմանափակուած, այլ մեծ աշխատանք թախած է իր գծած պատկերը ճշլղրիտ ու մանրամասնեալ ընելու համար, եւ եթէ վերանորոգման ու վերաշինման համատարած ու աշխոյժ ճիգին հանդէպ զոր հոն պարզուած տեսած է՝ իր ազգասիրական ոգեւորութենէն մղուած՝ աւելի ծանրացած է պատկերին գրական կողմերուն վրայ, չէ անտեսած նաեւ թերութիւնները, որոնց գէթ մէկ մասը որոշապէս մատնանիշ բրած է: Ներքոյին մէջ զգուշացած է շարիազանցութենէ եւ քննադատութեան մէջ՝ տեսարանական խորութեանց չէ ուզած իջնել, նախընտրելով իր տեսած ու

պատկերացուցած իրողութեանց տալ խօսքը քան համայնագնին խորհրդածութեանց ու վերլուծական մեկնութեանց ճամբուն մէջ մտնել: Ու դրական հանգամանք ունեցող իրողութիւնները, որ հոս ներկայացուած են խղճամիտ ու փաստացի կերպով, բազմաթիւ են ու իրապէս ողբերգիչ:

«Նահատակ Գրադէտներու Բարեկամներ» խորակցութեան շարքորդ հասորը, ամբողջական գործն է Գեղամ Բարսեղեանի, որ երիտասարդ ու նուրբ տաղանդ մըն էր եւ 1915ի եղեռնին մէջ Իթիֆհատի կառավարութեան խողխողել տուած հայ մտաւորականներէն մին էր: Քերթողաշունչ զմայլելի արձակագրի մը էջերն են, աղնիւ, շնորհալի, խանդաղատալից ներշնչումներով արուեստագէտ զբողի մը արտադրութիւնները, զոր այդ խորակցութիւնը շատ լաւ է բեր հատորի մը մէջ ամփոփելով: Այդ կարեւոր հատորին վրայ պէտք է մանրամասնորէն խօսիմ յաջորդ քրօնիկիս մէջ, ուր եւ պէտք է մտածումս բանաձեւեմ Փարիզի երիտասարդ ու արդէն ծանօթ խումբ մը «արդիապաշտ» գրողներու կողմէ հիմնուած ինքնատիպ «Մենք» ամսագրին վրայ, որուն երկրորդ թիւն ստացայ վերջին բողէին, եւ որ երկրօժակն ու քնարերգական քանի մը աղուոր էջերու հետ, — մասնաւորապէս Ն. Պէշիկթաշլեանի երկու ուժեղ հեղինակարները, Նարդուհի սիրուն հէքեաթը, Շուշանեանի երկրորդ «քարոզերգութեան» քանի մը լայնաշունչ ու աղւոր զրուած հատուածները, — ունի նաև (առաջին թիւին մէջ) «ամենակուրս» պոստախօսութեան բաժին մը, որ աւելորդ է, աղուոր չէ, եւ այդ երիտասարդ գրողները զուր տեղ ծիծաղելի կը դարձնեն:

Առաջին թիւը կրնար կոչուել ոչ միայն «Մենք», այլ եւ «Երեք պոստպանակիրք», որովհետեւ երեք են անցեալն ամբողջ փոշի գարձընել սպասնացող մոլեղնապառուչ փողարները, (Նարդուհի, Շուշանեան, Սարաֆեան), որ Մկրտիչ Պէշիկթաշլեանի կատակերգութեան «Երեք քաջերը» կը յիշեցնեն. միւս ինը շատացած էին բնականոն ու առողջ կեցուածքով՝ իրենց տաղանդին արդիւնքը բերել պարզապէս գնել հոն, եւ շար գիպուածով մը՝ ատենցմէ սմանք իրենց լուսագոյնը չէ որ բերած էին, ինչ որ երբեակ շեփորին խլացուցիչ սրագոչումը աւելի քօմիք կը դարձնէր: Երբտա-

սարդներու՝ ինչպէս եւ տարեցներու՝ իրաւունքն է, ու պարտականութիւնը, քննադատել ու դատափետել ինչ որ իրենցմէ առաջ կամ իրենց օրով արտադրուած գործերուն մէջ իրենց կը թուի թոյլ, անլաւեր, կեղծ, անկենդան — պայմանով, սակայն, որ չսխալին իրենց դատումին մէջ, եւ պայմանով նաև որ գիտնան աղնուօրէն բմբունել ու գնահատել ինչ որ կայ վաւերականօրէն, ամբօրէն, տեսականօրէն գեղեցիկ: Ուրանալ ամէն ինչ իրմէ առաջ, ընդունիլ ինքզինքն ու իր քանի մը ընկերները միայն իբր Ալֆան ու Օմեկան բովանդակ հայ գրականութեան, հիւանդաղին երեւոյթ է: Ճշմարիտ «երիտասարդ»ը այն չէ որ համատարած քամահրանքի թթուած նայուածք մը կը պարտցնէ շուրջը, այլ այն որ իրապէս նոր եւ ուժեղ գործ մը մէջտեղ նետելով՝ կը ստիպէ ամենքը զինքը սիրել ու իր վրայ հիւանալ եւ կ'ապացուցանէ թէ նոր ու ինքնուրոյն ուժ մը եկեր է աւելնալ ցեղին հանճարին հին ու անկորնչելի արժէքներուն վրայ: Այս մասին գեւ ըսելիք ունիմ, նիւթը հարուստ է եւ հրապուրիչ. բայց պէտք է համոզբով նկատեմ որ նիկողոս Սարաֆեան, Անահիտի մէջ երեցած Հախի մօր մատը հօր վիպակին եւ այլ ինքնագրում էջերու տաղանդաւոր հեղինակը, որ չեմ գիտեր ինչո՞ւ մղուեր էր առաջին թիւին մէջ երեք պոստպանակիրներէն մին ըլլալ, երկրորդ թիւի իր խորունկ յօդուածին մէջ (մէկը կ'ընելով քանի մը ծանօթ հիներու գէմ ուղղուած ծայրայեղ շարութեանց մասը, ուր Օշականին վերաբերեալ տողերը միայն՝ հաղիւ թէ չափազանցութիւն կը ներկայացնեն եւ արդարափճիւ խորանում մը կը կարծեն այդ համայնափիւս մեծամիտ արհամարհանքի փոքրօրի ու ամբացուցիչ ախտին, որով Օշական ինքն իսկ է՛ն առաջ ինքզինքն ու յետոյ մեր նորերէն մէկ քանին ապականեց) ըսեր է արդէն էականը՝ ամենալաւ ձեւով:

Իսկ Ն. Պէշիկթաշլեանի «Ռապոյի»ն, Չարենցի «Էպիքական լուսարաց»ը եւ Կոստան Չարեանի «Երեք երգ»ը նշանակութեամբ ու արուեստով այնքան ճոխ ու թելադրական գործեր են, մէկէ աւելի տեսակէտով այնքան այլապան խորհրդածութեանց առիթ տուող, որ անոնց մասին ըսելիքներս պիտի հրատարակեմ ատանձին յօդուածներով՝ Անահիտի յոռալիկայ թիւերուն մէջ:

Յ.Գ. — Mercure de France-ը տարիներէ ի վեր sottisierի բաժին մը ունի, ուր Փրանսական մամուլին մէջ Երևցած յիմար, հակասական, անուղիղ, անիմաստ Փրայները կը համարէ՝ իր ընթերցողները զուարճացնելու եւ գրական լրջութեան զէժ մեղանշողներուն անհոգութիւնը, մտացրութիւնը կամ ազխտութիւնը թօթվելու համար: Եթէ միեւնոյն աշխատանքը կատարէի Անահիտի մէջ, յաճախ այս թերթին մէկ ամբողջ թիւը կարելի պիտի ըլլար լեցնել այդպիսի քաղաւածքներով: Բայց զէթ երբեմն պէտք է յիշատակել հոս նմուշներ հայկական «չոչորդապատու»էն: Ատոր մէջ պատուոյ տեղ մը պիտի գրուէր ապահովապէս Պոլսոյ «Աղգարար»ին խմբագիրը: Այդ մանուկը, որուն ուղեղը պղտիկ է ինչպէս գնդասկզի մը զլուխը եւ լեզուն երկար ինչպէս ընծուղտի մը վիզը, կը յամատի կոր Պորենացին ու Եղիշէն Ե. զարուն ապրած ըլլալու հաւատքին կասչած մնալ, որովհետեւ՝ ըստ իրեն՝ առանց ատոր հայ ազգին գոյութեան յենակէտը կը խախտի եղեր ... Անահիտի մէջ այդ խնդրոյն վրայ խօսող յօդուածներու փաստերուն բեռին տակ պատանձած, յանկարծ ան ելեր է՝ «Երկու շափ երկու կշիռ» տիտղոսով խմբագրականի մը մէջ՝ Թաղէոս եւ Բարթողիմէոսի Հայաստան եկած կամ չեկած ըլլալու հարցին փաթթուիլ, ատոր մէջ փնտսելու համար իր թէկնի փրկութիւնը: «Մնչո՞ւ, կը ճշայ («Երջիկ»ի մէկ շատ ողջամիտ յօդուածին ակնարկելով), առաջինը (Թաղէոս-Բարթողիմէոսի աւանդութիւնն ուրացող Հ. Հացունին) նկատել «աւանդութիւն քարկոծող, դաւանական կրքէ մղուած» եւ հետեւարար զգուելի, խսկ Հ. Ակինեանը համարիլ ազգոգուտ գործիչ եւ հետեւարար զմայլելի»: Ողորմելին չէ հասկցած որ Թաղէոս-Բարթողիմէոսի աւանդութիւնը հայ ազգային եկեղեցւոյն առաքելականութեան հիմքը կը կազմէ եւ ատիկա նշանակութիւն ունի, ոչ գիտական տեսակէտով (ազատախոհ գիտուն մը իրաւունք ունի այդ աւանդութիւնն ալ ինչպէս եւ Պետրոս առաքելալի Հոռոմ երթալուն ու նոյնիսկ Յիսուսի սքանչելահարաչ կեանքին աւանդութիւնը անաչառ վերլուծման, առաքելայական քննութեան ենթարկելու), այլ եկեղեցական-ազգային տեսակէտով: Պետրոսի Հոռոմ երթալուն, աւետարանելուն եւ նահատակուելուն միմիայն աւանդութեան վրայ հիմնուած պատմութիւնը իրրեւ փաւերական եւ ազգացուցուած ճշմար-

տութիւն ընդունող եւ նմանօրինակ աւանդութեան մը վրայ հիմնուած Թաղէոս-Բարթողիմէոսի պատմութիւնը հերքող Հ. Հացունին իրաւունք ունինք դատափետելու, բայց բնատեղիք չկայ դատապարտելու, ազգազու գործ համարելու գիտական աշխատանքը Հ. Ակինեանի մը, ինչպէս եւ այնքան ուրիշ հմուտ գիտուններու եւ գիտական սգի ունեցող գրողներու, որ Պորենացիին Ե. զարուն ապրած ըլլալը շատոնց ապացուցած են եւ հիմայ Եղիշէի Փարպեցիէն յետոյ ապրած ըլլալը կ'ապացուցանեն(1): Հայ ազգի գոյութեան համար անհրաժեշտ չէ որ Պորենացի եւ Եղիշէ Ե. զարուն ապրած ըլլան: Հայ ազգը աւելի կը գորանայ եթէ իր անցեալի մասին եշմարտութիւնը գիտնայ, քան եթէ երեւակայական «Արտաչես աշխարհակալ»ներու եւ Յիսուսի հետ թղթակցող Արգարներու հեքեաթներով օրօրուի: Պորենացին, ո՞ր զարու ալ ապրած ըլլայ, մեծ գրագէտ կը մնայ, — բայց ոչ լուրջ պատմագիր, — մեծ գրագէտ, հոյակապ յատկութիւններով, ու նաեւ որոշ թերութիւններով, որ անոր իրր գրագէտ մեծութիւնը չեն նուազեցնէր: Մեր անցեալը իր իսկական մեծութիւններով աւելի մեծ է քան ինչ որ Պորենացին ցոյց կուտայ: Իսկ Եղիշէի Ե. զարուն ապրած ըլլալովը՝ Վարդանանց եւ Վահանեանց չըջանի հայկական դիւցադներդութիւնը ոչինչ կը կորսնցնէ, քանի որ մենք ատոր իրական պատմութիւնը ունինք շնորհիւ Փարպեցիի: Առողջ ազգասիրութեամբ տողորուած խոհական գիտուններու կատարած գծուարին, կարեւոր ու բեղմնաւոր աշխատանքը անարգել ու խանգարել ձգտող այդ անիմաստ իրարանցումը տղեղ է, եւ զուր ու ազգայական պոռչաուք է միայն:

Ա. 2.

(1) Այս վերջիններէն է նաեւ Օշական, որուն բննադատական ուսումնասիրութիւնները ժամանակակից հեղինակներու վրայ՝ իր ողբալի ամբարտաւանութենէն խաբարուած՝ յաճախ անյաջող են, բայց որուն յօդուածները մեր հին մատենագիրներուն վրայ շատ լաւ են տեսնել «Զուարթ-նոց»ի մէջ իր բնդարձակ ու պատուական յօդուածը Եղիշէի վրայ, ուր ինք ալ կը հերքէ անոր Վարդանի ժամանակակից, քարտուղար եղած ըլլալու աւանդութիւնը եւ գայն երթէ մինչեւ Ե. զար չի տանիր, Փարպեցիէն ետք ապրած կը համարի: